



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

222-2015

223-2015

224-2015

225-2015

226-2015


227-2015

228-2015

Liu  
Wang

prüfung Junc 15

2/11



4. Nov. 1911

451

Many 64.

Chart in 47 mi

2003



Ե Տ Ո Ւ Ա Ր Ո Ւ Տ

# Տեսակներ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

Զ. Ա. Ր Մ Ա Յ Բ




4. Պ Օ Լ Ի Ս

ՏՊԱԳՐ, Տ. ՀԱՎԱԼԻՆԵՑ



1903

Ե Տ Ա Խ Ա Ջ Ո Յ Տ




# Տեղական թօմէս



ԹԱՐԳՄԱՆԵՑ

Զ Ա Ր Ա Մ Ա Յ Բ Ր

(Արքայի թ. Կայ Հայութիւն)



Դատապահած ՍՈՒՐՃԱՆՎԱՐԱՆ օրագրեն

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ, Տ. ՃՎԱԼԵԼԻՎՈՅ

1903

1319

A. DEVEJIAN LIBRARY  
NEW YORK  
Ա. ՏԵՎԵՅԱՆԻ ԳՐԱՄՈՒԹ

Յ Ի Ա Խ Ս Ո Ւ Բ Ի Բ

Օրը օրին լրագիրներու «գետնայարկ»ը դրուած, և միայն ընթերցողներու մասնաւոր դասակարգի մը հետաքրքրութիւնը ամէն տողին վառ պահելու նպատակով՝ երեւակայածին արկածներով ու պայմանադրական սրտայոյզ աեսարաններով դրուագուած սովորական թերթօն-վէպերէն չէ այս, որ Սուրբնաղակի մէջ իբր գրական վիպակ մը հրատարակելէ ետք, գրքոյկի ձեւով մը կը ներկայացնենք ընթերցողներու այն դասակարգին, որ վէպին մէջ իրական կեանքի հշգրիտ պատկերը կը փընտոէ, առանց երեւակայական բանաստեղծութեան, առանց ոօմանրիզմի դարէն մընացած տափակ հնիրիկներու, որոնք միայն մեր հայրիկներուն ու մայրիկներուն յօրանցումին առարկայ չեն ըլլար՝ գրականութեան այս դարասկիզբի յեղաշրջումին մէջ, ուր նոր դրուածքներու մէջ կը մնտուին նո՞ր բացատրութիւններ եւ նո՞ր զգայնութիւն մը:

Մեզի համար բոլորովին նոր գրող մընէ որ կը ներկայացնենք, նոր՝ նիւթով ու գաղափարներով, ուր կինը, հոգիի ու սրամի բարձրութիւնով մը, կը ներէ իր ամուսնին, անոր յանցաւոր անհաւատարմութեան

(6879-57)



224-2015

ԽԾՀԱՀ

ապացոյցը ունենալով հանդերձ :

Տիկին Ռօմէի՝ վէպիս դիւցազնուհին՝  
տիպարը —վեհանձնութեան սքանչելի տի-  
պար մը—իրականութեան մէջ գոյութիւն  
ունի : Զենք գիտեր : Բայց ո՞րքան բաղ-  
ձալի էր որ ամուսնական դժբաղ դութեան  
ենթարկուած մեր կիները հոգիի նոյն բարձ-  
րութեան մէջ գտնուէին , որով ընտանեկան  
շատ մը տիսուր վէճեր գոյութեան պատճառ  
չպիտի ունենային :

Գաղափարի անուշ վիպակ մը թարգ-  
մանած ըլլալու համողումը ունինք ուրեմն,  
եւ պիտի բաղձալինք որ իրենց սեղաննե-  
րուն վրայ ունենան այն ամէն ընտանիքի  
հայրերն ու մայրերը — մանաւանդ երիտա-  
սարդները — , որոնք կը փափաքին իրենց  
տան մէջ գտնել բաղդատական երջանկու-  
թիւնը , որ կարելի է այս աշխարհիս վրայ :

ԹԱՐԳՄԱՆՈՂԸ

# ՏԻԿԻՆ ՌՕՄԵ

Ա.

Թուականէս մէկ երկու տասնեակ տարի  
առաջ , Օթօյլ՝ Բարիզի մէկ արուարձանին  
նմանելէ աւելի՝ գաւառական քաղաքի մը  
երեւոյթը ունէր : Իրարմէ բաւական հեռու  
կառուցուած ամարանոցներու մէջտեղ կը  
տարածուէին ընդարձակ պարտէզներ , ու  
գետիններ՝ ուր ժամանակաւ բարձրացող  
հինաւուրց ծառերը բոլորովին անհետացած  
են այսօր : Փողոցները վիլաներէ շրջապատ-  
ուած ճամբաններ կրնային կոչուիլ աւելի ,  
որովհետեւ մեծ պողոտային վրայ գտնը-  
ւածներէն զատ , հոն տեղի բոլոր տունները  
երբէք չէին նմանիր այժմեան բնակարան-  
ներուն , զորս վերջին ժամանակներու ճար-  
տարապետութիւնը հնարած է , կարծես շատ  
մը ընտանիքներ միենոյն յարկին տակ  
համախմբելու մասնաւոր դիտաւորութեամբ :  
Հազիւ թէ հոս հոն կը բարձրանային մէկ  
քանին այդ խոշոր ընակարաններէն , որոնք  
միշտ տիսուր տպաւորութիւն մը կը ձգեն  
մարդուս վրայ , եւ որոնք այդ նկարագեղ  
վայրին մէջ մենացեալ ու մոլորած ըլլալու  
երեւոյթ մը ունէին : Բոլոր միւս տունները  
երկու կամ երեք յարկ հաղիւ ունէին անոնց

պատշամը կամ նրանցքը՝ նորոյթ մը ըլ-  
լալէ դաղրած ծաղիկներով զարդարուած  
էր. եւ խանութներուն մ.ջի ապրանքները  
միշտ խառնիխուան դիզուած էին, ճշշդ.  
գիւղաքաղաքի մը կրպակներուն նման:

Հոն տեղի բնակիչներն ալ Բարիգեան  
հով մը չունիին. հասաւու, միջնորդ. պաշ-  
տօնեայ, արուեստագէտ, բոլորն ալ հոգա-  
թափով, աշխատութեան բաճկոնակով եւ  
գիշերնոցով կը շրջագայէին փողոցները, ու  
ամէն ատեն իրարու. հանդպելով ամէնքն ալ  
իրարու ծանօթացած էին: Զուտ գաւառացիի  
մտերմութեամբ մը սիրով կը տեսակցէին  
իրարու հետ և լաւ դրացիներ էին մէկ մէ-  
կու, իրենց դրկիցին վրայ կը շաղակրա-  
տէին, ինչպէս սովոր են ընել գիւղաքա-  
ղաքներու բնակիչները, որոնք բան գործ  
չունին բայց եթէ իրենց ծանօթներուն ըն-  
տանեկան գործերովը հետաքրքրուիլ. եր-  
բեմն ալ կը կռուէին իրարու հետ, բան մը  
որ վատնելու պարապ ժամանակ ունեցող-  
որ վատնելու պարապ ժամանակն է: Երբ քա-  
ներուն քով խիստ սովորական է: Երբ դա-  
դաք (Բարիգ) կ'երթային, համբերութեամբ  
կը սպասէին իրենց հանրակառքին լեցուե-  
լուն, որ սակայն երկար ատեն սպասելսվ  
հանդերձ, միշտ մէկ կողմը պարապ կը մը-  
նար:

Հոն ամէն բան հինցածի երեւոյթ մը ու-  
նէր, որուն վերջը կարծես մօտ էր գալու,  
անոյշ բոյրի մը նոման որ կը ցնդի, կը շո-  
գիանայ: Շատ մը ճարտարապետներ յատա-  
կագիծներ կը պատրաստէին, գործաւորներ

արդէն սկսեր էին ընդարձակ չէնքերու հի-  
մերը փորել: Մարդ կը գուշակէր, կը ըզ-  
գար թէ միշտընդարձակուող քաղաքը՝ շատ  
շանցած պիտի տարածուէր դէպի այս հան-  
դարտիկ անկիւնը. փոխանակ ալս ցածուկ  
տուներուն որանք շատ տեղ կը գրաւէին,  
խոշոր շէնքեր պիտի կառուցուէին. այս գե-  
ղեցիկ պարտէները ոտքի կոխան պիտի  
ըլլային, այս ընդարձակ գետինները պիտի  
շհագործուէին:

Այդ կերպարանափոխութիւնը կատար-  
ուած է ստուգիւ. տօսը քսան տարի առաջ  
կը գուշակուէր այդ բանը, հիմայ արդէն  
իրագործուած է:

Թաղին ծանօթ դէմքերուն մէջ, որոնք  
հայթայթիչներու հետ միշտ յարաբերու-  
թիւն ունէին և որոնք մասնաւորապէս կը  
ներկայացուէին նոր վարձակալներուն, ա-  
մենէն աւնլի կը յիշուէին Ռօմէ ամուսին-  
ները:

Հին դպրոցի քաղքենիներ էին ասոնք,  
անոնցմէ, որոնց սերունդը անհետանալու  
վրայ է հիմա, որոնք պարզ կեանք մը  
կ'անցընեն, ու տեսակ մը սրամտութիւն  
ունին. անկեղծ մարդիկներ են առանց ան-  
մշակ մտքի մը տէր ըլլալու, որոնք հակա-  
ռակ իրենց դիւրակեցութեան, անպաճոյն  
կեանք մը կը վարեն, և ի բնէ և աւան-  
դաբար ինայող են՝ թէեւ ագահութիւն չու-  
նին, որոնք շատ քիչ կը ճանչնան արտաքին  
աշխարհը, մարդ չեն ընդունիր տուներնին,  
ու գրեթէ բնաւ դուշու ալ չեն ելլեր: Խիստ

աղնիւ, հանդարտաբարոյ, անվնաս, և եթէ պարագան ներկայանայ, բարեգործ ալ մարդիկ էին ասոնք, բայց անտեսանելի կապերով հազիւ կապուած էին մարդկութեան մնացեալ մասին հետ, որոնց յուզումնալից կեանքին աղմուկը չէր հասնիր իրենց, ուրագէ բան մը չէին ուզեր, ոչ ալ իրենց կողմէ բան մը չը բերէին անոր:

Ամուսինը՝ Պ. Սէլէսթէն Ռօժէ՝ սեւ թաւիէ գդակ մը կը կրէր սովորաբար, ոռուն տեղ կլոր գիշարկ մը կը դնէր երբ տաղաւ երթար: Ամնորեայ զգեստն էր պարզ թիկնոց մը, և իր կնոջ ամէն տարի Կաղանդին օրը նուիրած մէկ հողաթափը, որուն վրայի ասեղնագործութիւնը երբեմն ծաղիկ մը, երբեմն օրսի կենդանի մը և կամ ուրիշ ուեէ մէկ իր մը կը ներկայացնէր: Թէեւ քառասուն և հինգ տարեկան էր, բայց աւելի երիտասարդ կ'երեւնար: Աչքերը վառվուն էին, դէմքը թարմ: էր, և իր ու ուրաւ կտրուածմազերուն ու թուխ մօրուքին մէջ սպիտակ մազ մը անգամ չէր նշմարուիր: Միշտ արդուզարդին հոգ կը տանէր, և չափազանց մաքրատէր էր. գեղեցիկ մարդ մը կոչուելու համար խիստ փոքրանասակ էր, բայց կրնար համարուիլ մէկը այն սիրուն մարդոցմէն, որոնց վրայ եթէ հիացիկ ակնարկներ չեն նետեր կիները, գոնէ անկեղծ համակրանք մը ունին անոնց նկատմամբ: Մէկ քանի տեսակէտներով Պ. Ռօժէ յուսավրէպ եղած էր կեանքի մէջ, որովհետեւ գործնական և օգտա-

կար նպատակակէտ մը չէր կրցած ունենալ: Բան մը չէր ըներ, բան մը չէր արժեր ինքը,

Ժամանակաւ, իր ծնողքը՝ որոնք առեւտրական փոքր գործերով հարստացած էին, երազեր էին զինքը պաշտօնատար մը ընել. երազ մը՝ որ ամենէն հմայիչն է քաղքենիին համար:

Բայց Պ. Սէլէսթէն Ռօժէին համար պաշտօնէութիւնը անհաճոյ եղաւ. հակակիր զգացումներ տածել սկսաւ իր գրասենեկի պետերուն և ընկերակիցներուն նկատմամբ: Զափազանց կ'ատէր գրագրութիւնը, և այդ յարատեւ աշխատութենէն ձանձրացած, կազմարին առջին նստելով եղունգները կը կրծէր, ու իր ճակատագրին դէմ կը տրանջար: Բայց մինչեւ իր ծնողքին մահը, քիչ մը ի սէր խաղաղութեան և քիչ մըն ալ նիւթական հաշիւներու արդեամբ, շարունակեց մնալ գտնուած պաշտօնատան մէջ:

Հայրը միշտ կ'ըսէր.

— Իր գրասենեկին դեր-անօրէն պիտի ըլլայ:

Ու մայրը կը յեղյեղէր.

— Շքանշաններով պիտի պատուոի: Եւ երկու ծերուկներուն ուրախութիւնը չափ չունէր, երբ կը մտածէին թէ ամենափառաւոր ապագայ մը պատրաստած են իրենց զաւկին:

Սէլէսթէն՝ քսան եւ ութ տարեկան հասակին մէջ ամուսնացաւ, կամ թողոց որ ամուսնացնեն զինքը. ոչ ջերմ փափաք մը յայտնեց ամուսնական կեանքի մէջ մըտնելու, ոչ ալ բողոքեց ատոր դէմ. և այն անտարբերութեան զգացումը որով համակուած էր պաշտօնատեղին մտուծ պահուն, կը կրէր ամուսնանալու տեխն ալ: Բայց երեք տարի վերջ ճնողքը մեռնելով, ինք ալ հրաժարեցաւ պաշտօնէն, և ինքինքը՝ ժառանգած փոքրիկ հարստութեանը բարւոք մատակարարութեան նուիրեց բոլորովին: Իր բոլոր ստակը տուներ գնելու յատկացուց, որովհետեւ ամենէն ապահովը այն էր, և սկսաւ յարաժամ հսկել իր կալուածներուն վրայ: Վարձագիրները պատրաստել, վարձքերն ստանալ, վարձուած տուներուն պէտք եղած նորոգութեան համար վարձակայներուն եւ ճարտարապետաներուն հետ վիճաբանիլ, եւ ուրիշ հաղարումէկ այս կարդի մանրամասնութիւններ բաւական կարեւոր զբաղում մըն էին իրեն համար:

Տիկին Ռօմէ՝ ծնեալ Գառողին Տիւլը՝ մէն ամուսնացած տեխն հազիւ քսան տարեկան կար: Իր հօրն ու մօրը մէկ հատիկը, Ռամպիւթօ փողոցին տուներէն մէկուն մէջ մեծցած էր, կառքերու և հանրակառքերու աղմուկներուն մէջտեղ, որոնք իր դաշնակին վրայ նուազած վիպերգները կը խան-

գարէին, և կամ զինքը իր ընթերգումներուն մէջ կ'օրորէին: Իր ծնողքն ալ՝ ճիշդ նշանածին ծնողքին պէս՝ զինքը ամուսնացնելէ վերջ թողեր էին այն փոքրիկ առեւտուրը որով կը պարապէին, ու գացեր հաստատուեր էին Պուա-Քօլօմպի մանրանը-կար տան մը մէջ, փոքրիկ պարտէզով մը շրջապատուած, վասնդի այս էր եղած իրենց կեանքին երազը: Բայց այդ առանձնութեան մէջ չկրցան գտնել իրենց սպասած երջանկութիւնը: Ի զուր ջանացին հաճոյալից զբաղում մը ստեղծել մէկ քանի ծաղիկներու, բանջարեղէններու և երկու ծիրանինիներու մշակման մէջ: Զանձրոյթը պատեց զիրենք, տխուր, ցաւագին և անողոք: Ու իրենց աշխատութեան պըտուղը քաղելէ առաջ, առանց մ'եծ մայր կամ մ'եծ հայր ըլլալու գերագոյն գոհունակութիւնը վայելել կրնալու, որուն կ'ըղձային այնքան ատենէ ի վեր, երկուքն ալ մեռան քիչ ժամանակի: մէջ:

Այս միջոցին Գառողին Խօմէ սիրուն կրնար կոչուիլ. մէկն էր այն կիներէն ուրոնք իրենց հանդպողին համակրութիւնը կը գրաւեն: Բարիզի բաղմամբոյն փողոցներուն մէջ մեծցող աղջիկներու մատաղ թարմութիւնն ունէր. իր չափազանց փափուկ դէմքին ճիւնաթոյր սպիտակութիւնը ամենափոքր յուղման մը պահուն՝ կարմիրի անուշ երանգով մը կը գունագեղուէր: Պուկեգոյն մազերը մանր խոպոպներ կը ձեւացնէին ճակարին և քունքերուն վրայ. գե-

զեցիկ սև աչքերը, անմեղ բայց խորունկնայուածք մը ունէին. փոքրիկ բերանը, և մանաւանդ, մարգարտաշար, մանր սպիտակ ակուաները՝ իր ժպիտներուն անհունքաղցրութիւն մը կուտալին: Բայց ամէնէն աւելի իրեն յանկուցիչ չզիտեմ ինչ մը տուղը՝ ներքին հրապոյրն էր անդորր և քաղցրիկ հոգիի մը, որ կեանքի յոյզերուն մէջ երջանկութեան բալասան մը կ'ըլլայ: Բարի էր, թէեւ իր ալդ բարութիւնը կրաւորական ըլլար. ուր որ գանուէր, իր ազնուութիւնը գեղեցիկ հետք մը կը թողուր հօն: Մինչեւ գրեթէ երեսուն տարեկան հասակը պահեց իր թարմութիւնը յետոյ քիչ ժամանակի մէջ տգեղ կերպով գիրցաւ, ու խամրեցաւ դէմքին թարմութիւնը: Սակայն բնաւ չփոխուեցան իր նըկարագիրը, իր անոյշ վարմունքը, քաղցր ժպիտն ու լուրջ շարժումները:

Ամէն մարդ կ'ըսէր թէ Ռոօէ ամուսինները միշտ առջի տարիներու սիրովը կը սիրէին մէկզմէկ, հակառակ անցած երկար ժամանակամիջոցին:

Եւ յիրաւի իրենց միութիւնը կատարեալ կը թուէր, միշտ մէկտեղ կը տնսնէր զիրենք ամէն մարդ գրեթէ բնաւ չէին բաժնուիր իրարմէ: Քսան տարուան ժամանակամիջոցի մը մէջ իրարու յաջորդող չորսսպասուհիներէ և ոչ մին ամենաչնչին վէճ մը անդամ պատահիլը չէր տեսած: Դորովալիր և խանդաղատ շեշտով մը կը խօսէին միշտ իրարու հետ, շեշտ մը որ բարեկամական:

յարգանքի և ամենամեծ մտերմութեան մէջտեղ գտնուող սահմանագլուխն է:

Պ. Ռոօէ «ազնիւ բարեկամուհիս» կը կոչէր իր կինը, և տիկին Ռոօէ «իմ բարի սիրեցեալս» կ'անուանէր իր ամուսինը. և իրենց ձայները գգուող շեշտ մը կ'առնէին. իրենց փոխանակած իւրաքանչիւր խօսքին մէջ՝ սոլորական աննշան բառերու քողին տակ՝ ուեւ փափուկ և խանդաղատական ըզգացրւմ մը սգողուած տեսնելու պէտք կը զգային կարծես: Բայց երկուքն ալ շատ խօսիկ չէին. յաճախ իրենց մէջ կը տիրէր շատ խօսքերէ աւելէ պերճախօս լուութիւն մը: Որչափ ալ խոնարին ըլլային իրենց գաղափարները, միշտ համաձայն կը գտնուէին իրարու. միեւնոյն աղրիւրէն բղխած ըլլային կարծես: Մարդ երբէք չէր կրնար հաւատալ որ աննզմէ մէկը ունեցած ըլլայ ուեւ մտածում մը, տիրութիւն մը կամ բաղձանք մը, որուն չմասնակցի միւսը: Իրենց մօտեցող ամէն մարդ չափաղանց գորովալիր կը դանէր զանոնք: Ամէն մարդ ամուսնական սիրոյ իրեւ կատարեալ տիրպար մը կը յիշէր զիրենք:

— Տիկին Ռոօէ ապահովաբար կը պաշտէ իր ամուսինը, կ'ըսէին կնոջը համար:

Պ. Ռոօէ կը գուրգուրայ կնկանը վրայ, կ'ըսէին ամուսնոյն համար:

— Մարդոց ամենէն երջանիկն են անոնք, կ'ըսէին երկուքին համար մէկանց:

Միայն թէ յստակատեսները և չարամիտները վերապահում մը ունէին երբեմն:

—Այո՛, կ'ըսէին, բայց... զաւակ չունին:

Այս վերջինները իրենց մատը բուն վէրքին վրայ կը դնէին:

Ստուգիւ Պ. և Տիկին Ռոժէ սաստիկ կը փափաքէին զաւակ մը ունենալ. որովհերենք անոնցմէ էին, որոնք կ'ամուսնանան ընտանիք մը հիմնելու մասնաւոր բաղձանքով: Գառօլին ընտիր տանտիկին մըն էր, մայրերու ամենէն յաւագոյնը պիտի ըլլար անշուշտ: Աէլէսթէն լաւ ամուսին մը եղած էր, հայրերու ամենէն անձնուէրը, ամենէն որդեսէրը պիտի ըլլար ամուսնութեան առաջին տարիներուն մէջ իրենց բոլոր խօսակցութեանց նախասիրական նիւթը սա էր.

Երբ աղուոր պէպէք մը ունենանք...

Ու հազար տեսակ հարցումներ կը պաշարէին իրենց միտքը. աղջիկ պիտի ըլլար արդեօք թէ մանչ. անունը ինչ պիտի դնէին:

Տարիէ մը ետք երբ նշմարեցին թէ ոչ մանչ կուգայ ոչ աղջիկ, տիրիլ սկսան կամաց կամաց. բայց նախ և առաջ կատակել կ'ուզէին իրենց տիրութեան վրայ, ու լրջօրէն անով զրադիլ չէին ձեւացներ: Բայց յետոյ ծանրացաւ, խոշորցաւ, համակ պաշարեց զիրենք այդ տիրութիւնը. բժիշկներու, դայեակներու, մասնագէտներու խորհուրդ հարցուցին: Այս բանը իրենց միակ հոգը եղաւ. ասոր վրայ միայն կը մըտածէին, այս էր միայն իրենց խօսակցութեան նիւթը, կեղծ ուրախութիւններ ու-

նեցան, ջերմագին յոյսեր տածեցին, բայց յուսախար եղան: Եւ, յամրաբար, բժշկական խնամքներու և դարմաններու մէջ տեղ, սպասելով սպասելով, չգիտես ինչպէս, համակերպեցան իրենց ճակատագրին. իրենց հոգը միշտ նկրկայ էր մտքերնուն առջին, բայց կարծես մաշեր էր ալիւս. որովհետեւ միջակ մարդիկներու սովորական եղող իմաստութեամբ, կարող կ'ըլլային իրենց միտքէն հեռացնել այն տիսուր մտածումները, որոնց դէմ բան մը ընել վեր է մարդուս կարողութենէն:

Ա՛լ բնաւ խօսք չէին բանար այս նիւթին վրայ, որուն համար այնչափ արցունք թափեր էր Գառօլին: Տիկին Ռոժէ հաճոյք կը զդար միշտ ինքն իրեն յեղյեղելով թէ ամուսինն ալ մասնակից էր իր զաւին, և եթէ կատարելապէս երջանիկ չէին, գոնէ ալ չէին տառապիր:

Լա Ֆօնթէն և Մօցարդ փողոցներուն մէջտեղ Պ. Ռոժէի սեպհականութիւնը եղող բաւական ընդարձակ չէնքի մը մէկ մասը ընտրած էին իրենց բնակութեան համար: Տանը այս մասը չորս տեսնեակներէ կը բաղկանար, և չէնքը ամբողջ, որ լա Ֆօնթէն փողոցին վրայ կը նայէր, երկու յարկէ տուն մըն էր, բաւական հաստատուն կերպով կառուցուած, բայց խիստ հին, և բաժանումներն ալ շատ անյարմար: Այս տանը յարակից կը գտնուէին երկու անկիւնածեւ պորմեր, որոնց մէջտեղ կը տարածուէր ընդարձակ պարտէզ մը, զոր վարձա-

կալները հաւասարապէս բաժնած էին մէջեր-նին, և անոնցմէ իւրաքանչիւրը կը մշակէր իրեն բաժին ինկած քառակուսի փոքրիկ ածուն։ Պ. Ռօծէ ամենէն գեղեցիկ մասը իրեն վերապահած էր բնականաբար։ Պարտէզին այդ մասը ամենէն գեղեցիկն էր. միայն աասնեւութ տեսակ վարդ կը գըտնուէր հոն։ Գարնան եղանակին ծաղկող կակաչները, և աշնան ատեն բացուող դանեները ամենաչեղ ծաղկանոցներու մէջ գտնուածներուն չափ գեղեցիկ էին։ Պ. Ռօծէ կը հպարտանար անոնց վրայ ու կը սիրէր զանոնք։

Պարտէզին այն անկիւնը, որ Մօցարդ փողոցէն՝ խիտ առ խիտ տնկուած ծառերու շարքով մը բաժնուած էր, կը գտնուէր փոքրիկ պորմ մըն ալ, ճշմարտապէս պէպէքի վայելուչ բնակարան մը. որ մութ վարդագոյն ներկուած էր, մանկական խաղալիկի մը նման։

Տանը բալոր յարկերը և պորմերը հանդարտիկ մարդոց վարձու տուած էր Պ. Ռօծէ, որովհետեւ լաւագոյն կը համարէր աժան գնով վարձու տալ, չէնք յնորնք վարձակալներ ունենալու համար։ Կը պահանջէր որ ոչ շուն, ոչ ուրիշ աղմուկ հանող անասուն մը. և ոչ ալ երաժշտական գործի մը ունենան անոնք։ Երբէք իր վարձու տուներուն մէջ չէր ընդունած երկուքէ աւելի զաւակ ունեցող ընտանիք մը, և աւելի կը նախրնարէր ամուրի մարդիկներ կամ պառուցած աղջիկներ իրեն վարձուոր

ունենալ. այս վերջիններէն մէկ քանի հատ կային իր վարձակալներուն մէջ, որոնցմէ միոյն՝ նախկին ուսուցչուհիի մը համար մասնաւոր խնամք մը ունէր, և բնաւ չէր աւելցներ անոր սենեակին վարձքը, որ շատ անբաւական էր սակայն։ Բայց տէր և տիտին Ռօծէ գրեթէ բնաւ յարաբերութիւն մը չունէին իրենց վարձակալներուն հետ. իբրեւ բարի տանուտէր, սիրով մտիկ կ'ընէին ո և է արդարացի դիտողութիւն մը կամ պահանջ մը, և վարձքերու վճարման մասին եղած յապաղումի մը համար չէին տըրանջար։ Բայց իրենց բարութիւնը հոս կանկ կ'առնէր, երբէք չափէն աւելի մտերմութիւն չէին ցուցներ ոչ մէկուն։

Իրենց բնակարանը — առաջին յարկը այն պորմին, որուն գետնայարկը կը բնակէին դոնապանները —, շատ անձուկ գաղափար մը պիտի տար իրենց հարստութեան վրայ, բայց քանի որ իրենց պէտքերը կը գոհացնէր, գո՞ն եղեր էին անով, զոր պարզ կերպով կահաւորած էին ընտիր և հաօտատուն կահերով, որոնք սակայն զուրկ էին ճաշակէ և նրբութիւնէ։ Բնաւ զարդեզէն մանր անօթներ և այլն չկային սեղաններուն վրայ. պատուհաններուն վարագոյրները ճերմակ էին, և վառարանին վրայ միակ պղնձէ զարդակաղմած մը կար. պատերուն վրայ քանի մը նկարներ կային սև կամ ոսկեգոյն շըջանակներով եղերուած։

Ընդհակառակն իրենց ընկուզենիէ շինուած գեղեցիկ դարանները լեցուն էին ըն-

տիր ու դիմացկուն ճերմակեղէններով, ո-  
րոնց նմանը ի զոր կը փնտռենք մեծ վա-  
ճառատուներուն մէջ : Միշտ առատօրէն կը  
գտնուէր իրենց տան մէջ ամէն տեսակ պա-  
շար, զոր չէին վայելեր սակայն : Պ. Ռօժէ  
խնամով կը պահէր իր մառաններուն մէջ  
ընտիր գինիներ, որոնց շիշերուն փոշիներն  
այն ատեն միայն կը թօթուէր, երբ խնջոյք  
մը կամ տօնախմբութիւն մը ունենային, և  
կամ երր երկուքէն մէկուն մերձաւոր մէկ  
ազգականը հիւր ըլլար իրենց : Բայց այս  
վերջինը շատ հազուազիւտ դիպուած մըն  
էր, որովհետեւ Ռօժէ ամուսինները խիստ  
մեկուսացեալ կ'ապրէին իրենց զարմիկներէն  
այն բնազդական հակակրութեամբ, զոր  
կ'ունենայ մարդ իր ժառանգորդներուն  
նկատմամբ, երբ կողմնական ժառանգորդ-  
ներ ըլլան անոնք : Երբ ա'ւ անեարելի կ'ըլ-  
լար ուրիշ կերպ ընել, Պ. և Տիկին Ռօժէ  
իրենց այդ ազգականները քաղաքավարա-  
կան մասնաւոր ծեքծեքանքով մը կը հիւ-  
րընկալէին, հասկցնելու համար թէ այս  
հանդէսը չէր կրնար յաճախ կրկնուիլ : Ու  
հազիւ տարին անգամ մը պատահող այս  
հիւրընկալութիւններն էին միայն, որ իրենց  
կեանքին կանոնաւոր ընթացքը կը խան-  
գարէին :

Բ.

Արդ .1879 ապրոյ հոկտեմբերի վերջերը՝  
պարտէղին անկիւնը գտնուող պորմը պա-  
րապ միաց. որովհետեւ հինգ տարիէ ի վեր  
հոն բնակող գործէ քաշուած ծերունի յանձ-

նակատարը մեռեր էր : Ամիսներ անցան և  
զայն վարձող մը չեղաւ. շատեր եկան աչքէ  
անցուցին զայն . ոմանց աչքին շատ տխուր-  
երեւցաւ, ուրիշներ «Հատ խոնաւ է» ըսին,  
և գտնուեցան մարդիկ ալ որ անոր չափա-  
զանց փոքրութիւնը ծաղրեցին :

Ամէն անգամ որ Պ. Ռօժէ՝ բանալինե-  
րու արցակը ձեռքը ետ կը դառնար ապար-  
դիւն այցելութենէ մը .

— Ճատ դժուարութիւն պիտիկրենք զայն  
վարձու տալու համար, սիրեցեալ բարեկա-  
մըս, կ'ըսէր իրեն արկին Ռօժէ :

— Ետ ալ այդ վախը ունիմ, ազնիւ բա-  
րեկամուհիս, կը պատասխանէր Պ. Ռօժէ  
զլուխն օրօրելով :

Նոյն իսկ անգամ մըն ալ զայն նորոգե-  
լու խօսքն ըրին . թերեւս առունին տակը-  
եթէ ստորերկեայ մառան մը փորուէր, կ'ան-  
հետանար այն խոնաւ երեւոյթը՝ որ ամենէն  
աւելի կ'ահարեկէր տունը վարձել ուզող-  
ները : Պ. Ռօժէ ի զուր պերճախօս շեշտե-  
րով կը յիշէր նախկին վարձակալը, որ ամ-  
բողջ հինգ տարի հոն բնակելով հանդերձ,  
յօդացաւի նշոյլն անգամ չէր ունեցեր :

— Տակը գեանափոր մառան չկալ, կը  
պատասխանէին իրեն միօրինակաբար :

Այս առարկութիւնը համրութեան կը  
դատապարտէր զինքը :

— Իրնանք այդպիսի մառան մը փորել  
տալ, ըստ անգամ մը այցելուի մը :

Ու լրջօրէն մտածեց այդ բանին վրայ :  
Բայց տիկին Ռօժէ կը սոսկար գործաւորնե-

քուն հանելիք աղմուկն, կիրի փոշիէն ու փլատակներէն, և մանաւանդ կը վախնար որ մի գուցէ իր գեղեցիկ պարտէզը այս պատճառաւ աւրշտկուի: Ուստի հակառակնեցաւ ամուսնոյն դաղափարին, արդէն այս վերջինն ալ չպնդեց:

—Թող ա՛դ ալ վարձու տուած չըլլանք. եղածն այս չէ:

Տիկին Ռոժէ՝ տեսնելով որ ամուսինն այս խօսքն ըսած պահուն թեթեւ տիրութիւն մը կը պատէր անոր դէմքը,

—Կորուսանիս մեծ բան մը չէ, ըսաւ:

—Սասոյդ է, մեծ կորուսա մը ըրած չենք ըլլար, ըսաւ Պ. Ռոժէ հառաչելով:

Իրողութիւնը սա է որ, եթէ տանը պարապ մնալը կը տիրեցնէր զինքը, ատիկայ ոչ այնչափ կորմնցուցած ստակին, որչափ իր տանուտէրի արժանապատութիւնը վիրաւորուելուն համար էր:

—Անրնակ տօւն մը՝ անհոգի մարմինի մը կը նմանի, կ'ըսէր. ատիկայ մահուան գաղափարը կ'արթնցնէ մարդուս մէջ:

Ու պորմին տիրութիւնը՝ իր գոյ պատուհաններով՝ թախծութեամբ կը համակէր Պ. Ռոժէն:

Գարնան օր մը, սուզգի զգեստներ հաղած երիտասարդ կին մը՝ չորս հինգ տարեկան սիրուն փոքրիկ աղջկան մը ընկերակցութեամբ, եկաւ տունը տեսնելու փափաք յայտնեց: Դունապանը իմաց տուաւ Պ. Ռոժէի, որ ըստ սովորութեան, բանալիներուն տրցակը առած վար իջնել կը պատ-

րաստուէր, մինչ կինը կիսաբաց պատուհանին ետին կը նստէր, այցելուն դիտելու համար:

—Նորէն պարապ յոգնութիւն մը, ըսաւ ամուսնոյն՝ երբ ան դուռը բանալու վրայ էր.

—Ո՞վ զիտէ, պատասխանեց Պ. Ռոժէ ետին դառնալով:

Քիչ մը ետքը, ափկին Ռոժէ նշմարեց որ ամուսինը բարեւեց օտարականուհին, և զարմանքով տեսաւ որ փոքրիկ աղջկան ալ երեսները կը շոյէր:

Վալրկեան մը ետքը Պ. Ռոժէ ետ կը դառնար զուարմօրէն:

—Պորմը վարձուած է: ըսաւ:

—Կարելի բան չէ, գոչեց ափկին Ռոժէ:

—Այո՛, լմնցաւ, ըսաւ Պ. Ռոժէ. վարձագիրը վազը պիտի ստորագրենք երեք տարուան համար. բայց Պ. Շաթէլի տուածէն հարիւր ֆրանք պակասի տուի:

Տիկին Ռոժէ ուսերը թօթուեց.

—Հո՞գս, ըսաւ, վարձուած է, ա՛լ պարապ պիտի չմնայ. այդ է կարեւորը: Այդ կի՞նն է վարձողը:

—Այո՛:

—Ո՞վ, է, ինչ կը կոչուի:

—Այրի մը, Տիկին Օտրի կը կոչուի. մէկ զաւակ մը միայն ունի, որ իրեն ընկերացող փոքրիկ սիրուն աղջիկն է:

—Մանօթներ ունի՞:

—Երկու մարդու անուն տուաւ, որոնց

(2)

(6879-57)

պիտի դիմնմ այսօր կէս օրէն վերջ, տեղե-  
կութիւններ քաղելու համար:

Եետոյ փութկոտ ձայնով մը Պ. Ռոժէ  
յարեց.

—Հանգիստ եղիր, իր վրայ լաւ տե-  
ղեկութիւններ առնելէ առաջ չեմ ստորագո-  
րեր վարձագիրը:

—Իրաւունք ունիս. չըլլայ որ արկածաւ-  
խնդիրի մը հետ ըլլայ գործերնիս:

Տիկին Ռոժէ չափազանց կը վախնար  
անկանոն և ապօբէն ընթացք մը ունեցող-  
ներէն. ու մասնաւոր հակակրութիւն մը կը  
զգար առանձինն ապրով կիներու նկատ-  
մամբ:

—Զանա' հասկնալ թէ ո՞վ էր ամուսինը,  
թէ ի՞նչպէս կ'անցընէ ժամանակը, թէ ծը-  
նողք ունի՞, և թէ քիչ շատ հարստութեան  
աէ՞ր է:

Շատ ժամանակ վերջ, երբ տիկին Ռոժէ  
յիշողութեանը մէջ կը վնտուէր տիկին Օտրիի-  
վերաբերող մանրամասնութիւնները, իրեն՝  
այնպէս թուեցաւ թէ Պ. Ռոժէ՝ վերսիշեալ  
խօսքերն ըսած ատեն՝ երեսը մէկ կողմ  
դարձուցեր, և բռնազրօսիկ շեշտով մը,  
—Պիտի ջանամ, պատասխաններ էր:

Պ. Ռոժէ, ինչպէս որ ծանուցեր էր, այն  
օրը կէս օրը վերջ. իր կնոջ ճակատն ըստ-  
սովորութեան համբուրելէ յետոյ, դուրս ե-  
լաւ, պէտք եղած տեղեկութիւնները քա-  
ղելու համար: Երկու ժամ չանցած ետ դար-  
ձաւ, ամենանպաստաւոր տեղեկութիւններ  
բերելով հետը: Պ. Օտրի՝ որ նախորդ տա-

րին մեռեր էր, սեղանաւորական տան մը  
հաշուակալ եղած էր եւ շատ սիրուած էր  
իր մեծերէն: Կինը բաւական կլորիկ եկա-  
մուտի մը տէր էր. և իր ապրուստին պա-  
կասը կը լրացնէր գաղթականութեանց մէ-  
կուն մէջ բնակութիւն հաստատող իր մէկ  
տագրը: «Ամէն տեսակէտով յանձնարարե-  
լի» և «պատուաւոր» կին մէն էր այն.  
Լիօնի լաւագոյն ընտանիքներէն մէկուն կը  
վերաբերէր, լաւ կրթութիւն մը առած էր,  
և կրնար կատարեալ վստահութիւն ըլլուիւ  
իրեն:

—Ուրեմն շատ բաղդաւոր մարդիկ ենք  
եղեր, ըստ տիկին Ռոժէ՝ լսելէ յետոյ այս  
մանրամասնութիւնները, զորս ամուսինը  
լաւ սերտուած դասի մը պէս արտասաներ  
էր:

Յաջորդ օրը վարձագիրը ստորադրուե-  
ցաւ. և երկու օր ետք տիկին Օտրի բնա-  
կութիւնը փոխադրեց հոն:

Տիկին Ռոժէ պատուհանին ետին նստած,  
սւշագրութեամբ դիմեց բերուած կարասի-  
ներուն իւրաքանչիւրը, որ շատ պարզ էր  
բայց ճաշակաւոր: Լուի Ժ. Բ. ոճով սրահի  
մը կահերը՝ փայլուն և ողորկ, ճաշասրահի  
կարասիներ՝ ներկուած ընկուզենիէ, ննջա-  
սենեակի համար ծիրանեփայտէ կահեր, և  
այս ամէնը՝ փոքրիկ ու կոկիկ, այս պղտիկ  
բնակարանին նեղութեանը վրայ չափուած  
ձեւուած կարծես. ասկէ զատ, այս կահե-  
րուն բոլորն ալ նոր և խնամով պահուած  
էին:

Տիկին Ռոօէէ՝ որ սովորութիւն ունէր ամէն տեսածին վրայ խորհրդածութիւններ ընելու, և աչքին առջև ներկայացող արդիւնքնիրէն՝ պատճառները գուշակելու, եզրակացուց թէ Պ. Օտրիի մեռնելէն քիչ ժամանակ առաջ գնուած էին անշոշտ այս կահերը։ Թերեւս նեղ օրեր անցընելէ վերջ, հազիւ թէ սկսած ըլլալու էին լայն շունչ մը առնել, երբ մահը վրայ հասեր էր։ Աւ զրեթէ խանդաղատ գթութիւն մը զգաց իր նոր վարձակալուհոյն համար։

Այս սրտագին համակրութեան թափը բաւական ուժգին եղաւ, որովհետեւ երիտասարդ այրին ստուգիւ համակրելի դէմք մը ունէր իր սուզի զգեստներուն մէջ որ խիստ լաւ կը վայլէին իր չէկ մազերուն, իր գեղեցիկ և հանդարտ դիմագծերուն, և իր դէմքին քաղցր, տխուր և համակերպող արտայայտութեան։ Դէմքի ալո անուշ արտայայտութիւնը կ'առնեն հետզհետէ այն անձերը, որոնք խիստ մօտէն տեսած են թշուառութիւնը, և կամ անոնք, որոնց կանքը շատ անգամ ենթակայ եղած է բաղդին յարձակումներուն, և որոնք մշտատեւ հոգ մը ունին իրենց ներսիդին հաւանական դժաւաղդութեան մը կարելիութեան երկիւղը։

Տիկին Ռոօէէ իր մտածումներն և ենթադրութիւնները հազորդեց ամուսնոյն, որ բաւականացաւ անփութօրէն պլստասխանելով,

—Այո՛... թերեւս... ո՞վ գլտ՛։

— Խեղճ կինը, ըսաւ յետոյ տիկին Ռոօէէ, բնունակիրներուն հետ միսմինակ մնացած է։ թերեւս բանի մը պէտք ունի. արդեօք երթամ քիչ մը օգնեմ իրեն։

— Եատ աղէկ կ'ըլլայ, եթէ կ'ուզես, ըսաւ Պ. Ռոօէէ տեսակ մը փութկոտութեամբ և քիչ մրն ալ զարմանալով։ որովհետեւ առաջին անգամ էր որ իր կինը այսօքան կը շահագրգռուէր նորեկի մը նըկատմամբ։

Զափազանց գէր մարդու մը դանդաղ գնացքով, տիկին Ռոօէէ պարտէզէն անցնելով իր նոր վարձակալուհոյն քով գնաց, և դրան սեմին վրրայ, հոս հոն ցիրուցան մնատուկներուն մէջտեղ վայրկեան մը անոր հետ մէկ քանի խօսք փոխանակելէ յետոյ, ետ դարձաւ նորէն ծանրաքայլ։

— Տիկին Օտրի բնաւ ծառայութիւն մը չուզեց ընդունիլ, ըսաւ իր ամուսնին. շատ զգուշաւոր վարմունք մը ուննաւ կը թրւի։ Եւ գիտօն որ խիստ ազնիւ մէկը կ'երեւայ այդ մանկամարդ կինը. ի՞նչ տխուր բայց համակրական դէմք մըն է այն։ Եայնն ալ ի՞նչ մելամաղձոտ և անուշ շեշտ մը ունի, թէեւ քիչ մը հատկեալ որպէս թէ շատ յացած ըլլար։

— Այո՛, ստոյգ է խիստ ազնիւ է, մըմնջեց Պ. Ռոօէէ։

Տիկին Ռոօէէ տակաւին ուրիշ ըսելիք մրն ալ ունէր կարծես, բայց վախնալով իրենց կեանքին ցաւագին մէկ էտին դըպչելէ, կը տատամսէր։ Վերջապէս զինքը

խօսելու դրդող ներքին մշտակը աւելի զօրաւոր եղաւ և աւելցուց .

—Հապա պղտիկ աղջիկը . . .

Այս ըսելով աչքին ծայրովից կը դիտէր իր ամուսինը, որուն դէմքին վրայ ժպիտ մը նշարել . կը կարծէր, որպէս թէ ճիշտ միեւնոյն մտածումն ունեցած ըլլար անալ, առանց սակայն ատոր վրայ կանգ առնել համարձակելու :

—Հրեշտակ մը, շարունակեց տիկին Ռոօէէ, հրեշտակ մը, իր գանդուր մազերով և վարդագոյն պէտքի սիրուն դէմքով : Եւ ինչ խելացի կ'երեւայ, իրաւ կ'ըսեմ որ շատ բաղդաւոր ենք այսպիսի վարձակալի մը հանդիպելով:

Պ. Ռոօէէ՝ աչքերը դէպի երկինքը յառած,

—Այս՝, անշուշտ, պատասխանեց անփութօրէն, միշտ լաւ բան է շէնք շնորհք մարդիկ ունենալ իրեւ դրացի:

Եւ խօսակցութեան նիւթը առժամապէս սպառած ըլլալով, դադրեցան իրենց գաղափարները մէկմէկու հաղորդելէ:

Յաջորդ օրը տիկին Օտրի հետազնետէ տեղաւորուեցաւ, բայց բնաւ սպասուհի չառաւ իր ծառայութեանը: Դոնապանին կողմէ յանձնարարուած կին մը միայն ամէն առտու կուգար, և տանը պէտք եղած գործերը կարգադրելէ վերջ կը մեկնէր: Խոյոր, զուարթ, աղմկալից ու պարզուկ կին մըն էր սա, որուն խօսուըռտուքները անսովոր ոգեւորութիւն մը կը բերէին այս

գուքրիկ պորմերուն շուրջը: Ասիկա նոր ենթադրութեանց նիւթ եղաւ տիկին Ռոօէէի համար, որ իր առվորութեան համաձայն սկսաւ եղրակացութիւններ հանել անկէ:

—Սպասուհի մը անգամ չբռնեց, կ'ըսէր ամուսնոյն. միայն կերակուրը պատրաստելու համար օրը մէկ երկու ժամ աշխատով կնոջ մով մը գոհ կ'ըլլայ նիւթական յաւ կացութիւն մը ունենալու չէ. թերեւա հեռուն գաղթականութեանց մէկուն մէջ գտնուող տագերոջը կողմէ խատացուած ստակը կանոնաւորապէս չի հասնիր: Խեղծ կին . . . բարեբաղդաբար այնպիսի տանուտէրներու ինկած է, որ ամսավերջին պիտի չնեղեն զինքը վարձագինին համար . . . ու մտածել որ եթէ ամուսինը ողջ ըլլա՛ր . . .

Տիկին Ռոօէէ խօսքը չաւարտեց, որպէս թէ խիստ երկար ըլլար թուել այն ամէն հետեւանքները, որոնք յառաջ պիտի գային եթէ Պ. Օտրի ողջ ըլլար:

Պ. Ռոօէէ՝ որ կ'երեւայ թէ տարիքն առնելուն հետ մէկտեղ հետղհետէ աւելի լռակեաց կ'ըլլար, ինչպէս ուրիշ անգամներ, այս անգամ ալ պատասխան չտրւաւ տիկին Ռոօէէի վերոյիշեալ խօսքերուն:

—Սա ալ կայ որ, յարեց տիկին Ռոօէէ, առանձին ապրող կին մը խիստ քիչ պէտքեր ունի: Մտոյգ է որ յառաջիկային աղջկանը կրթութեան հոգը պիտի ծանրանայ վրան, բայց ո՞վ գիտէ մինչեւ այն ատեն պատահելիքը. տակաւին խիստ երիտասարդ-

և շատ սիրուն ըլլալով, հաւանական է որ-  
ամուսնանայ, իրաւ է որ շատ կը սի-  
րէր թերեւս ամուսինը, բայց ժամանակը։  
շատ ցաւ եր կը մեղմէ, այնպէս չէ։

—Ո՞հ, այո՛, ըսաւ Պ. Ռօժէ, մշտատեւ  
տառապանք չկայ աշխարհի վրայ։

—Այդպէս ըլլալը նախընտրելի է, ապա-  
թէ ոչ ո՞րքան մարդոց կեանքը ահռելի ցա-  
ւերով լեցուն պիտի ըլլար։

—Ամէն բան կը մոռցուի. պատահած  
գժրաղդութեան մը առաջին վայրկեանները.  
միայն սոսկալի են։

Տիկին Ռօժէ այս խօսքերէն յետոյ խոկ-  
մանց մէջ խորասուդուեցաւ։

—Ծրչափ տառապած լլալու է, խեղճ  
կինը. ըսաւ քիչ մը յետոյ զթոտ ձայնով՝  
մը. և տակաւին բոլորովին մոռցած ըլլալու  
չէ իր գժրաղդութիւնը, տակաւին անմիտ-  
թար կը թուի։ Ո՞հ, կը փափաքէի քիչ մը-  
աւելի տեղեկութիւն ունենալ իր վրայ։

Տիկին Ռօժէ կը սիրէր յաճախ հետաղն-  
նել իր վարձակալները. որովհետեւ իր ան-  
գործ կեանքին մէջ խօսակցութեան նիւթ  
մատակարարելով, ձանձրութիւնը կը փա-  
րատէին, և միւս կողմանէ իր մտածու-  
թիւնը՝ իրենց կեանքին միակ տիսուր կողմը-  
ելող կէտէն ուրիշ կողմ մը դարձնելու  
պատճառ կ'ըլլային, բայց այս անգամ ոռ-  
վորականէն աւելի շահագրգոռութիւն մը և  
համակրութիւն մը կը ցուցնէր, և կարծես  
իր անփոյթ, բայց բարեացակամ հոգիին  
մէկ մասը կը դնէր իր դննութեանց մէջ։

Պ. Ռօժէ զարմացաւ, ու քիչ մըն ալ զայ-  
րացաւ տիկին Ռօժէի յամառօրէն իր գա-  
ղափարին մէջ հաստատուն մնալուն համար,  
որովհետեւ իրեւս անձնասէր մէկը, անշուշտ-  
կը վախնար թէ չըլլայ որ չափազանցու-  
թեան տարուած համակրանք մը իրենց  
կեանքին միօրինակ կանոնաւորութիւնը  
խանգարէ։

—Կարծեմ որ, ըսաւ, լաւագոյն է չա-  
փէն աւելի չզբաղի անով, խոհեմութիւնը  
այնպէս կը պահանջէ. երբ մէկը անոր գըտ-  
նուած դիրքին մէջ գտնուի, ուրիշներու-  
ակնարկէն անգամ կը վախնայ։

—Ընդհակառակն ես կը կարծեմ որ հա-  
մակիր վարմունք մը միշտ օգտակար ագ-  
դեցութիւն մը կ'ունենայ, ըսաւ տիկին Ռօժէ-  
գլուխը օրօրեւով։

Եւ ամէն օր տեղեկութիւններ կուտար  
ամուսնոյն՝ իրենց նոր վարձակալուհուն-  
բոլոր ըրածին թողածին վրայ։

—Տիկին Օտորի այսօր մինակ դուրս ե-  
րաւ, կէս օրէն վերջ մինչեւ իրիկունը ժիւս-  
թին եկաւ պահեց փոքրիկը, մինչեւ իրիկուն-  
պարտէզին մէջ միասին խաղացին։

Պ. Ռօժէ, որ այն օրը ինք ալ դուրս  
ելած էր՝ հարցուց։

—Այդ ժիւսթինը չափազանց շատախօս-  
և աղմկալից չէ՞ք գտներ։

—Հաւատա որ չէ. քիչ մը բարձր կը-  
խնդայ. այսչափ միայն։

Ուրիշ անգամ մը, սապէս կ'ըսէր ամուս-  
նոյն։

— Տիկին Օտրի շատ զուարթ ժամանակ մը անցուց այսօր, պարտէզին մէջ աղջկանը հետ վազվառելով... կասկարմիր կտրեր էր այն ատևն... Աղէկ միտքս եկաւ, փոքրիկին անունը Գլէռ է եղեր. չգիտէիր, այնպէս չէ... ինչ սիրուն անուն...  
Կամ թէ,

— Գիտե՞ս որ մայրը՝ փոքրիկ Գլէռին դաշնակի դասեր կուտայ: Ո՞չ, ըսէ՞՞ ի՞նչ, ճայրէի, երգը կը նուագէր անցեալ օր. զարմանալի չէ: Պէտք է գիտնալ որ խիսո աղուոր դաշնակ կը զարնէ տիկին Օտրի. ըստուգիւ տաղանդի աեր է:

Եւ կամ սանկ խօսք մը.

— Ժիւսթին դռնապանին ըսեր է թէ տիկին Օտրի բարի, խիստբարի կին մընէ...

Պ. Ռոժէ մարիկ կ'ընէր կնոջը խօսքերը, բայց բնաւ ո և է ջանքմը չէր ըներ խօսակցութիւնը շարունակելու: Ապահովարար իր նոր վարձտկալը միւսներէն աւելի չէր շահագրգուեր զինքը, և աւելի նախամեծար պիսի համարէր, եթէ կինն ալ նուազ զբաղէր անրիվ:

Գիշեր մը յանկարծ իրենց դրան զանգակը ուժգնորէն քաշուելով, Պ. և տիկին Ռոժէ ընդուատ արթնցան իրենց քունէն: Պ. Ռոժէ, ահաբեկ, անմիջապէս անկողինէն վար ցատկեց, տափատն հագաւ ածաղաւրանօք և դուռը բանալու վազեց, մինչ կինը անկողնին մէջ ելեր նստեր էր սարապիահար, և կը գոչէր.

— Ի՞նչ կայ... ի՞նչ պատահեցաւ արդեօք, Աստուած իմ:

Պ. Ռոժէ առանց դուռը բանալու, գոչեց.  
— Ո՞վ է ան...

— Ես եմ, տիկին Օտրի, պատասխանեց դրսէն՝ դողդոջուն ձայն մը: Ներողութիւն կը խնդրեմ:

Պ. Ռոժէ դուռը բանալ ուզեց, բայց չկրցաւ բանալին շուտով գտնել, և անբացատրելի անձկութեան շեշտով մը,

— Ի՞նչ պատահեցաւ, արդեօք Գլէռը... հարցուց:

— Այո՛ Գլէռ հիւանդ է, շատ հիւանդ, պատասխանուեցաւ դրսէն աւելի դողդացող ձայնով մը:

Վերջապէս դուռը բացուեցաւ, և տիկին Օտրի ներս մտաւ գրեթէ կիսամերկ և հերարձակ:

— Թերեւս կեղծմաշկի հիւանդութեան ենթակայ ելած է, ըսաւ, անպատճառ բըմիշէլ կանչուելու է, և ես չեմ կրնար գինքը մինակ ձգել, կրնալի՞ք ըսել ձեր սպասուհիին...

— Ես ինքս կ'երթամ, ըսաւ Պ. Ռոժէ: Ու աճապարանօք հագուեցաւ. այնչափ յուզուած էր, որ բոլոր դպած առարկաները կը դողային ձեռքին տակ:

Իսկ տիկին Ռոժէ զգացած վախէն դրեթէ ընդարձացած, կ'երերարկար նստած տեղը, ճառաչանքներ ու բացադանչութիւններ արձակելով:

—Ես ալ հագուիմ, ըսաւ վերջապէս. երթամ տեսնեմ հօն անցած դարձածը. խեղճ կինը միս մինակ է իր հիւանդ զաւկին հետ:

—Իրաւունք ունիս. ըստ Պ. Ռոժէ, ո՞հ, խիստ բարի ես, այս տեսակ պարագաներու մէջ է որ իրարու օգնելու ևն մարդիկ:

Եւ փութանակի դուրս նետուեցաւ առանց թիկնոցը հագնելու, բան մը որ մեծ անխոհեմութիւն էր զիշերուան զովութեան մէջ:

Քիչ մը ետք բժիշկը եկաւ և անմիջապէս ապահովեց զիրենք. այդ հիւանդութիւնը՝ կեղծմաշկին արտաքին երեւոյթը միայն ունէր, մինչ թեթեւ բան մըն էր ըստ ինքեան. տենդը՝ եկածին պէս՝ շուտով ալ պիտի անցնէր:

Բայց տէր և տիկին Ռոժէ տակաւին երկար ատեն նստան փոքրիկ հիւանդին մօտ, որ հետզհետէ հանդարտեցաւ, և որուն չոր հազը դադրեցաւ շատ չանցած: Տիկին Օտրի՝ հեռացած երկիւլի մը յաջորդող զուարթ սրտաղեղութեամբ չնորհակալ եղաւ անոնց: Բայց մինչ խիստ պարզ չնորհակալութիւն մը յայտներ էր Պ. Ռոժէի՝ այնքան փութեկոտ հոգածութեամբ բժիշկ հասցնելուն համար, որպէս թէ բոլորովին սովորական բան մը եղած ըլլար անոր այս վարմունքը, ընդհակառակն տիկին Ռոժէի ձեռքը տեղմած տաեն, աչքերը արցունքով լեցուեր էին:

—Ո՞հ, բարի. խիստ բարի կին մըն էք. ինչո՞ւ այս աստիճան բարի էք արդեօք, կ'ըսէր ու կը կրնէր անոր՝ երախտագի-

տութեան ու գրեթէ հիացման դողդոջուն շեշտով մը:

Տիկին Ռոժէ կը թողուր որ տիկին Օտրի ուզածին չափ չնորհակալութիւն յայտնէ, բայց դարմանք մըն ալ կը պատէր զինքը, որովհետեւ երբէք մտքէն անցուցած չէր որ ուրիշ մարդոցմէ աւելի բարի, աւելի ազնիւ եղած ըլլայ ինքը, եւ ի՞նչ ըրած էր այսքան չնորհակալութեան արժանանալու համար: Մինչ ամուսինը անկողնէն ենելով զիշերուան ցուրտին փողոցէ փողոց թափառեր էր բժիշկ մը բերելու համար, ինքը միայն պարտէզէն անցնելով, եկեր էր այս օտարականուոյն բնակարանը, որպէս զի գթութեան քանի մը անօգուտ խօսքերով սրտապնդում տալ փորձէ անոր. և թերեւս, առաջին անգամ անոր տունն այցելելուն համար բնականաբար յառաջ բերելիք շփոթութիւնը՝ արգելք անգամ կ'ըլլար խեղճ կնոջը, զաւկին պէտք եղած նախնական ինամքները անթերի ի գործ զնելու: Ասոր մէջ ի՞նչ կար այսքան զովեստի արժանի: Բնական և գրեթէ անձնասիրական զգացում մըն է մարդուս, ո և է թշուառութեան տեսարանի մը հանդէպ կարեկցիլ. որովհետեւ ամէն մարդ քիչ շատ կը զգայ թէ ուրիշին դժբաղդութիւնը քիչ մը իր ալ դժբաղդութիւնը կը համարուի, քանի որ ատիկայ ամէնուն հասարակաց եղող սպառնալիք մըն է. ամենչն անտարբերներն անգամ կը գուշակն այս ծմարտութեան ամբողջ արհաւիրքը: Ու գթութիւնը, բարու-

թիւնը այն ատեն միայն գովեստի արժանի բան մը կ'ըլլայ, երբ արդիւնք մը առաջ կուգայ անկէ, երբ օգնութիւն մը կ'ըլլուի մէկուն:

Տիկին Ռօժէ՝ թերեւս առաջին անգամ ըլլով, զղջաց իր չափազանց անգործունեայ բարութեանը համար, որով իր բոլոր զըթութիւնը քանի մը արցունք թափելու, ՞էջ միայն կը կայանար, մինչ վոքրիկին մայրը անդին դողդոջ ձեռքերով նախնական դեղեր կը պատրաստէր:

Բայց երբ քիչ մը ևտքը տուն դարձաւ՝ նորէն խանդաղատ գթութեան թափ մը ունեցաւ, ու նորէն սկսաւ արտասուել:

— Ո՞հ, ի՞նչ սիրունիկ է այդ աղջիկը, կը յեղեղէր անդադար, ի՞նչ անուշիկ. քընացած ատեն սուրբի մը դէմքն ունէր. այո՛, ճիշդ փոքրիկ Աստուածածնի մը գէմքը։ Ու կը մտածէի. «Եթէ չարթնայ.» Աստուածիմ, երեւակայել պէտք է ալս պատահարը։ Այս խեղճ կինը, որ աշխարհիս վրայ զաւակը միայն ունի, զոր այնչափ կը սիրէ…

— Բարեբաղդաբար թեթեւ բան մըն էր, ըստ Պ. Ռօժէ։

Տիկին Ռօժէ գլուխն երերցուց։

— Այո՛, բարեբաղդաբար, կրկնեց ինքն ալ. բայց ճշմարիտը, ես կը վախնամ որ շատ չապրի այդ աղջիկը, որովհետեւ տարիքին նայելով չափազանց խելացի է։

Այսպէս երկար ատեն չարունակեցին խօսիլ տխուր բաներու վրայ։ Գլէոի յարատեն ներկայութիւնը լիշեցուցած ըլլալով իրենց

ժամանակաւ ունեցած միակ մտահոգութիւնը, մէկմէկու կ'ըսէին թէ զաւակ ունենալը մշտատեւ հոգերու անօպառ աղբիւր մըն է, թէ մարդ որչափ շատ սիրէ զանոնք, այնչափ աւելի պիտի տառապի անոնցմէ և անոնցմոլ, և թէ, վերջապէս, եթէ մանրակրկիտ հաշիւն ընէ մարդ զաւակներու պատճառած ուրախութեանց և տիպութեանց, պիտի տեսնուի որ զաւակ չունեցողներուն վրայ շատ արգահատելու տեղի չկայ: Իրաւ է որ անդաւակ ծնողքներու կեանքը համակուած է տեսակ մը անձնասիրութեամբ, բայց գոնէ աւելի հանգիստ ալ է այդ կեանքը. վասն զի մեր զաւակներէն կրելիք տառապանքնիս՝ եթէ բաղձալի հանգամանք մըն ալ ունենան, անհունապէս ցաւագին բան մը կը պարունակեն իրենց մէջ։

Յետոյ, իրենց խօսակցութիւնը հետզհետէ սահմանափակելով, սկսան իրենց կեանքին վրայ խօսիլ. մահը որ այնքան մօտէն չօշափեր էր զիրենք, իրենց միտքնալ տիպուր մտածումներով համակեց։

— Երբ մարդ զաւակ չունի, ըստ տիկին Ռօժէ, այր և կին աւելի մտերիմ ըլլալու են մէկմէկու, որովհետեւ շատ աւելի պէտք ունին իրարու։ Եւ սակայն հարկ պիտի րլայ որ մեզմէ մէկը միւսէն առաջ մեկնի այս աշխարհէն։

— Լոէ՛, ըստ անոր Պ. Ռօժէ։

— Ո՞հ, ուր էր թէ մէկտեղ մեռնէինք, ըստ տիկին Ռօժէ փղձկած ձայնով մը։

Ու սարսափահար մանկան մը պէս, որ  
ապաւէն մը, նեցուկ մը կը փնտուէ, տիկին  
Ռօժէ գրուխը ամուսնոյն կուրծքին կրթս-  
ցուցեր էր, ինքն ալ երիտասարդացած,  
տղեկ մը եղած կարծես: Եւ ամուսինը՝ եր-  
ջանիկ կը թուէր այսպիսի պաշտպանութիւն  
մը նուիրելուն համար իր կնոջը: Երբէք  
այսօրուընէ աւելի լաւագոյն կերպով չէին  
զգացեր զիրենք միացնող կապին դիմաց-  
կունութիւնը. այն անքակտելի կապին, որ  
հետզհետէ ամրացեր էր ամենօրեայ միասին  
կենակցութեամբ մը, մարդս դէպի միեւ-  
նոյն անստոյգ նպատակը մղող դէպքերով,  
և էրկան ու կնկան միջև հաւասարապէս  
բաժնուող զանազան կարգի հոգերով, սու-  
գերով և ուրախութիւններով:

— Ի՞նչ մեծ երջանկութիւն է մէկտեղ  
ծերանալ, ըստ տիկին Ռօժէ:

Յետոյ իր սկզբնական գաղափարին դառ-  
նալով, թեթեւ սարսուռ մը զգաց ներ-  
սիլին:

— Կը զգամ որ ես չպիտի կրնամ ապրիլ  
առանց քեզի. մանք երկուքս մէկ անձ մըն  
ենք, անանկ չէ: Ուրեմն կին մը ուր պիտի  
կրնայ գտնել այսպիսի ցաւի մը դիմանալու  
գորութիւնը:

— Անիկայ կը կրէ սակայն իր ցաւը,  
պատախանեց Պ. Ռօժէ:

— Անշուշտ տիկին Օտրին ակնարկել  
կ'ուզես, ըստ տիկին Ռօժէ: Բայց անիկայ  
աղջիկ մը ունի, մինչ մենք պէտք է որ  
մէկտեղ խոր ծերութեան հասնինք. երկու

ատուերներ ըլլալու ենք մենք, կամ երկու  
դողդոյն ճրագներ, այնպէս որ փչող  
միեւնոյն հովը երկուքս մէկէն մարէ լմըն-  
ցնէ. չեմ ուզեր մինակ մնալ աշխարհիս  
վրայ, չեմ ուզեր:

Դ.

Գլէոփի հիւանդութեան պատահարը կրկ-  
նակ արդիւնքներ ունեցաւ: Նախ պատճառ  
եղաւ որ տիկին Օտրի փոքրիկ սպասուհի  
մը բռնէ. և այն օրէն ի վեր նոր դէմք մը  
սկսաւ անսուիլ, դէմք մը թարժ, սիրուն  
և երիտասարդ, որ պորմերուն շուրջը կը  
դառնար, հին պատերուն տակը կը պատեկէր  
և կամ պարտէղին մէջ կը շրջագայէր:

Բայց միւս արդիւնքը աւելի կարեւոր  
էր. վասն զի երիտասարդ այրին աւելի ևս  
սկսաւ մօտննալ իր բարեացակամ դրացինե-  
րուն, որոնք այնքան համակրութիւն և հա-  
ճոյակատարութիւն ցուցուցեր էին իրեն: Այն-  
քան ամիսներէ ի վեր տիկին Օտրի և Ռօժէ  
ամուսինները իրարու կը հանդպէին փողոցը  
կամ պարտէզը, բայց երբէք չէին մօտեցած  
մէկ մէկու. մէկ օրէն միւսը անոնց միջեւ  
հաստակուեցաւ սերտ մաերմութիւն մը, որ  
պիտի աւելնար հետզհետէ:

Տիկին Օտրի յաջորդ օրը գնաց չնորհա-  
կալութիւն յայտնեց անոնց ցուցուցած ազ-  
նուութեան համար. բնականաբար հետք  
մէկտեղ տարեր էր Գլէոն ալ, որ իր թըու-

(3)

չունի դայլալներով, այս մենակեաց և լոխն բնակարանին մէջ զուարթութիւն բերաւ:

Ոօժէ ամուսիններն ալ փոխադարձ այցելութեան եկան, չսոռնալով փոքրիկին համար թուղթ մը չօքոլա բերել հետերնին: Յետոյ տիկին Ոօժէ՝ քիչ մը աստամելէ ետք և իր ամուսնոյն դիմադրութեան հակառակ՝ օր մը ճաշի հրաւիրեց տիկին Օտորին. այս վերջինը բաւական նազանքները ըրաւ, իր սուգին համար բնաւ մարդու հետ չտեսնուելու որոշում տուած ըլլալը պատճառ բռնեց, բայց վերջապէս տեղի տուաւ անոր սահպումներուն:

—Մանաւանդ Գլէուը միասին բերել չմոռնաք, սիրեցեալ տիկին: Թէ՛ ամուսինս և թէ ես արդէն սկսած ենք խորունկ սիրով մը սիրել զայն:

Ոօժէ ամուսինները՝ իրենց ժառանգորդներուն տուած ճաշերնէն շատ աւելի համեստ ճաշ մը պատրաստեր էին: Տանտիրուհւոյն խնամոց տակ պատրաստուած երեք տեսակ ընտիր կերակուրներ միայն ճաշին ամբողջութիւնը կը կազմէին, և այդ ճաշը կ'ոռոգէր Պօրտօի շիշ մը հին գինի որուն խիցը հանելու կ'աշխատէր Պ. Ոօժէ՝ փափկակերի մը վայելուչ զգուշաւորութեամբ:

—Ես խնամեր եմ զայն, կ'ըսէր, աասը տարիէ ի վեր մառանիս խորը կը սպասէր այս շիշը:

Խօսակցութիւնը թէեւ ճաշին սկիզբը շատ դանդաղ գնաց, բայց հետզհետէ սկը-

սաւ ոգեւորուիլ: Խօսեցան իրենց փողոցին վրայ, տուներուն և անոնց բնակիչներուն վրայ, որնց ներքին կեանքին շատ մանրամասնութիւնները գիտէր տիկին Ոօժէ, և զորո կը պատմէր առանց չարակամութեան, և իրեն սովորական եղող անփութութեամբ իրերը եղած վիճակին մէջ ներկայացնելով:

—Անշուշտ պէտք է մօտէն ճանչնալ այն մարդիկը որոնց հետ կը բնակինք, այնպէս չէ, ըսաւ տիկին Օտրիի:

Ու իր գրացիներուն ներքին կեանքին վրայ այսքան լաւ տեղեկութիւններ ունենալուն համար ինքինքը չքմեղելու դիտաւորութեամբ, աւելցուց.

—Զեմ ուզեր ուրիշներուն գործին խառնուիլ, միայն թէ յաճախ պատուհանիս առջին նստած դուրսը կը դիտեմ, ու շատ բան կը տեսնեմ:

Սյսպէս խօսակցելով հանդերձ, տէր և տիկին Ոօժէ Գլէուն ալ չէին մոռնար. զանիկայ խօսեցնել տուին, անոր պատրաստարանութիւններուն վրայ խնդացին, ու հիացան անոր համարձակ բայց շնորհալի ձեւերուն վրայ: Շփացած տղայ մըն էր ան, որ սակայն պահած էր իր բնական ազնուութիւնը, և զինք շրջապատողներուն համակրանքին տակ բացուեր էր. ինչպէս ծաղիկը արեւուն ճառագայթներուն տակ: Ըստքանչացան իր առոյգ դէմքին, խոշոր աչքերուն, նրբակիւս մազերուն վրայ, Գլէուփոքրիկ չարաձճի մը—իրեն ուղղուած այս գովեստները կ'ընդունէր իբրեւ իր մէկ ի-

րաւունքը, առանց զարմանալու և մանաւանդ առանց հպարտանալու, և իր բարեկամներուն կ'ուղղէր անկեղծ և գոհունակ ակնարկ մը, որ կարծես ըսել կ'ուզէր. «Այո՛, ճիշդ բածնուդ պէս եմ. ճշմարտութիւնն ալ ատիկայ է. անշուշտ գոհ էք ինձմէ»։

Մայրը կը պատմէր երբեմն երբեմն առողջած խորիմաստ խօսքերը. խօսքեր՝ զորս տղաքները կը նետեն առանց հասկընալու և անփութօրէն, որպէս զի իրենց ծնողքները խնամով ժողվեն զանոնք։ Յետոյ համոզւած շեշտով մը լիշեց երաժշտութեան համար իր աղջկան ունեցած սէրը և լնդունակութիւնը։

— Հազիւ վեց ամիս կայ որ սկսած եմ դաշնակի դաս տալ իրեն. և ինչ մեծ հասճողք մըն է ինծի, տեսնել ամէն օր անոր զգալի յառաջադիմութիւնները։

— Երաժիշտ պիտի ըլլայ, գոչեց տիկին Ռոժէ։

— Ամէն պարագայի մէջ ուրախալի երեւոյթ մըն է տաղանդ ունենալը, ըստ արիկին Օտրի լուրջ ձայնով մը. գիտե՞նք թէ աւղագան ինչ բազդ վերապահած է իրեն. թէ աւղագան ինչ բազդ վերապահած է իրեն. իր աշխատութեամբը հացը ճարելու ստիպուի. գիտենք որ աշխատելու համար խիստ քիչ ասպարէղներ ունին կիները։

— Ո՞հ, գոչեց տիկին Ռոժէ, այս ատիճան գեղեցիկ ու սիրուն աղջիկ մը դժուարութիւն պիտի չկը ամուսին մը գտնելու, այնպէս չէ։

Բայց այս խօսքը՝ տիկին Ռոժէի սպասած արդիւնքը առաջ չբերաւ, մայրը երեսն անդին դարձուց ու պատասխան չտուաւ։

— Ո՞հ, ամուսնութիւնը, մրմիջեց Պ.

Ռոժէ, ամուսնութիւնը...

Եւ ուրիշ գաղափար մը չաւելցուց այս բացագանչութեան վրայ։

Աղանդերին ատեն Պ. Ռոժէ չափաղանց զուարթացաւ. գոհ և ուրախ դէմքով մը վոքրիկը ծունկերուն վրայ առնելով կը խաղնէր զայն, ու Գլէռ՝ որուն համար բոլորովին նոր զուարձութիւն մըն էր այս, կը ցատկէր անոր ծունկերուն վրայ հեւ ի հեւ, ու միշտ կը կրկնէր «նորէն, նորէն նորէն» Ու Պ. Ռոժէ նորէն կը սկսէր հայրէն խաղալ։

— Բաւական է, Գլէռ, Կ'ընդմիջէր երբեմն տիկին Օտրի յանդիմանական անուշ շեշտով մը, բաւական է, պարոնը յոզնեցուցիր։

— Կ'աղաչեմ, մայրիկ, անգամ մըն ալ։ Երբէք, այս տիսուրբնակարանին մէջ ուր Ռոժէ ամուսինները իրենց տարիները կ'անցնէին, այսքան զուարթութիւն, աղմուկ և ոգեւորութիւն տեսնուած չէր։ Միւս վարձակալները՝ որ իրենց խօսուըռտուքը և քրքիջները լսեր էին, յաջորդ օրը մինչեւ իրիկուն այս նիւթին վրայ խօսեցան, և գտնուեցոն մարդիկ ալ որ զանազան անգամունքն ամառի բնթաղբութիւններ բրին տիկին Օտրիի նկատմամբ, որուն վրայ շեղակի և անվստահ ակնարկներ սկսան նետել։

Տէր և տիկին Ռոօմէի գլխաւոր զբաղումը նղաւ այնուհետեւ Գլէռի փոքրիկ նուէրներ ընել, ընտրանօք և արուեստագիտորէն պատրաստուած, որ գրեթէ երկչոտութեամբ կը նուիրէին, վախնալով որ հաճելի չի թուիր անոր: Տղեկը՝ իր սովորական աղնուութեամբ շնորհակալ կ'ըլլար անոնց, բայց բնաւ չէր զարմանար, որովհետեւ բնական բան մը կը գտնէր այս երկու ծերուկներուն իր նկատմամբ ցուցուցած գորգուրանքն ու փութկոտութիւնը: Ընդհակառակն մալրը որ զաւկէն շատ աւելի զգուշաւոր վարմունք մը ունէր, անուշութեամբ կը յանդիմանէր իր բարեկամները, ըսմելով թէ իրենց ցուցուցած չափազանց բարեացակամութեամբ և աղնուութեամբ թէ՛ իր աղջիկն և թէ՛ զինքը կը չփացնէին:

—Ո՛չ, կը պատասխանէր տիկին Ռոօմէ, աշխարհի մէջ միս մինակ ենք մենք. երկու ծերուկներ, ենք. որ կը գուրգուրանք այս աղեկին վրայ. թողէք որ սիրենք զինքը. արեւի վերջին ճառագալթ մըն է ան մեզի համար:

Գլէռ, որուն կանխահաս խելացիութիւնը ամէն բան հաօկնալ կը թուէր, այն ատեն բարի տիկնոջ գիրկը կը ցատկէր. ու կը սկսէր անոր այտերը շոյել և համբոյներով ծածկել զինքը:

Իսկ Պ. Ռոօմէ քիչ մը ատեն զգուշաւութեամբ վարուելէ յետոյ, ինքն ալ սկսեր էր հակառակ իր չափազանց խնայող բնաւորութեան, Գլէռի զանազան նուէրներ ը-

նելու տենդովը համակուիլ: Նոր խաղալիներ գնելու, գեղեցիկ կերպաներ ինտելու համար վաճառատունէ վաճառատուն կը վաղէր միշտ: Ամէն անգամ որ Գլէռ կը աեսնէր անոր գալը—այսինքն գրեթէ ամէն օր—վստահ էր թէ նոր անակնկալ մը պատրաստուած է իրեն: Բայց տեսակ մը պչրողութիւն գնելով իր վարմունքին մէջ, անմնդ գէմքով մը կը սպասէր որ ծրարը գըրպանէն ելլէր. անտարբեր երեւոյթով մը առասանը կը քակէր, ու հազիւ շնորհակալութիւն մը յայտնել կը հաճէր: Սակայն վայրկեան մը չանցած, խանդադատանքի անկեղծ արտայատութեամբ մը Պ. Ռոօմէ գիրկը կը նետուէր. և փոքրիկին այս վարմունքն էր որ հիացման մէջ կը ձգէր զինքը:

Յաճախ տիկին Օտրի կը ջանար չափ մը զնել ամէն օր խաղալիներ գնելու մասին անոնց ցուցուցած եռանդին:

—Խնդրեմ, չափազանց շքեղ բաներ չգնէիք, սիրելի բարեկամներս, կ'ըսէր անոնց: Գլէռ մեծ հարստութեան մը ժառանգորդը չէ, պէտք չէ ապագային իրեն վերապահուած համեստ դիրքէն խիստ բարձր նուէրներով շփացնել զինքը:

Այս խօսքերը լսելու պահուն, տիկին Ռոօմէ կը հիանար մօրը իմաստուն հեռատեսութեանը վրայ: Անգամ մը սա խօսքը բերնէն փախցուց.

—Խեղճ պղտիկ, եթէ հայրը չմեռնէր, անշուշտ բաւական հարստութեան տէր պիտի ըլլար:

Տիկին Օտրի շիկնեցաւ, և փոխանակ պատասխանելու երեսն անդին դարձուց։ Անոր այս շփոթութիւնը իր ցաւին տակաւին մեղմացած չըլլալուն վերագրեց տիկին Ռոօէք, և անոր վերքը նորոգած ըլլալուն համար ներքնապէս զզջաց։

Նոյն իրիկունը այս դէպքը ամուսնոյն պատմելէ յետոյ, յարեց։

Կարծեմ թէ փափկանկատութեան բոլորովին հակառակ վարմունք մը ունեցայ. հանգուցեալ Պ. Օտրի անծանօթ էր մեղի, ուստի լաւագոյն էր բնաւ խօսքչբանալ այս մասին։

—Անտարակոյս, պատասխանեցՊ. Ռոօէք։ Ու քիչ մը վարանելէ ետք, յարեց։

—Ասիկա ցաւալի յիշատակներ կ'արթնցնէ անշուշտ իր ներկծոյ թշուառութեանմէջ։

—Այո՛, շատտառապած ըլլալու է, ըսաւ տիկին Ռոօէք խոկուն դէմքով մը, սոսկալի բան է սիրականները կորսնցնել։ բայց այն աստիճան թշուառ չեմ կրնար համարիր զինքը, քանի որ Գլէոփ պէս աննման աղջիկ մը ունի։

—...Որովհետեւ պաշտելի տղեկ մըն է ան... տեսնելու էիր այսօր զինքը... .

Ու երկուքն ալ կը սկսէին իրարու պատամել փոքրիկին բրած սիրուն բաները, զորտասն անդամ պատմած էին արդէն։ հիմա երբ զաւկի վրայ խօսք կ'ըլլար, ա՛լ չէին տիրիր. վասն զի իրենց այնպէս կը թուէր թէ իրենք ալ զաւկի մը տէր են. և Գլէու-

այնպիսի անկեղծ համակրութիւն մը և սէրմը կը ցուցնէր աննց, որ հետզհետէ կը հաստատուէին այդ ցնորքին մէջ։

—Անանկ կը կարծեմ որ զիս ալ գրեթէ մօրը չափ կը սիրէ, կ'ըսէր տիկին Ռոօէք։

—Ատիկայ կարելի չէ, կը պատասխանէրՊ. Ռոօէք, շատ առաջ կ'երթաս։

—Եթէ ոչ մօր մը, գոնէ մօրաքրոջ մը պէս կը սիրէ զիս, կը պատասխանէր տիկին Ռոօէք բանած խօսքն ուղղելով. այնպիսի մօրաքրոջ մը, որ ամէն ատեն իր քովիկը կը գտնուի, և որուն յիշատակը մեծ տեղ մը կը բռնէ մանկան միտքին մէջ։

—Այո՛, կը յուսամ որ իր յիշողութեան մէջ տեղ մը պիտի կրնանք գրաւել, կ'եղբակացնէր Պ. Ռոօէք։

Այս ընթացքով երեք տարի անցաւ։ Տիկին Օտրի սուգէն ելաւ, բայց միշտ մութեցոյն զգեստներ կը հագնէր, մինչ Գլէուգեղցիկ շողշողուն շրջազգեստներ ու սիրուն գլխարկներ կը կրէր։

Ու քանի կը մեծնար, այնքան աւելի իրեղցի և կանոնաւոր վարմունք մը կ'ուսնենար, թէև զերծ չէր իր հասակին մէջ անհրաժեշտ եղող աննշան թերութիւններէ. օրինակի համար քիչ մը որկրամոլ էր. բայց երբ շաքարեղէն մը կամ ուրիշ ու ե է բան մը նուիրէին իրեն, այնքան սիրուն կերպով կը խօստովանէր իր այս թերութիւնը, որ անկարելի էր չներել անոր։

Քիչ մըն ալ շփացած էր, վասն զի միշտ հիացում պատճառած էր զինքը տեսնողնե-

րուն, բայց աչքի չէր զարներ իր այդ ան-  
նշան թերութիւնը:

— Շատ պչող պիտի ըլլայ, կ'ըսէր եր-  
բեմն մայրը, որ սակայն ըսածին չէր հաւտար:

— Բէհ, կ'ըսէր Պ. Ռօժէ, գեղեցիկ և  
սիրուն է, և գիտէ այդ բանը. այսչափ մի-  
այն. ինչ վեաս ունի ասիկա:

— Բնաւ վեաս մը չի կրնար յառաջ գալ,  
կ'ըսէր տիկին Ռօժէ՝ համոզեալ շեշտով մը.  
ընդհանրապէս կիները չափազանց համեստ  
են. ինքը միւսներէն քիչ մը աւելի համար-  
ձակ պիտի ըլլայ, և այսպէսով աւելի հան-  
գիստ պիտի ըլլայ . . . :

Երկրորդ տարին Գլէու հիւանդութիւն մը  
ունեցաւ. կապուտ-հազ եղեր էր:

Քանի մը շշրաթ ծանրապէս հիւանդ  
պառկեցաւ. և ապաքինելէ ետք ալ չափա-  
զանց տկար մնաց. դէմքը տժգոյն երանդ  
մըն էր առէր, ու միշտ կը հազար. ուստի  
ամառ գալուն պէս մայրը զանիկայ ծովու-  
թաղնիք տարաւ: Պարոն և տիկին Ռօժէ,  
որոնք երբէք Բարիզէն դուրս ելած չէին,  
մտածեցին իրենք ալ ասիթէն օգուտ քա-  
ղելով Նորմանտիոյ ծովեղերքն այցելել:  
Բայց այնքան մեծ բան մըն էր այս մասին  
որոշում մը տալ, որ այդ որոշումը չտուին.  
ամառուան այնքան տաք օդերուն, իրենց  
ընակարանին մէջ միսմինակ ժամանակ ան-  
ցուցին, առանց ու է արտաքին բանով մը  
հետաքրքրուելու: Երբեմն երբեմն տիկին  
Օտրիէն եկած նամակ մը Գլէուի առողջական  
զինակին վրայ տեղեկութիւններ կուտար

իրենց. փոքրիկը կարծես կը վերածնէր այդ  
առողջարար կլիմային աղդեցութեան տակ,  
աւազներուն վրայ բոպիկ ոտքով կը վազ-  
վոտէր, և կամ փոքրիկ կարթով մը ծովե-  
զերքէն ձուկ կ'որսար:

— Ո՞րչափ աղուորյած ըլլալու է հիմայ,  
Աստուած իմ, կը գոչէր տիկին Ռօժէ:

— Բարեբաղդաբար այս ամառ շատ տաք  
կ'ընէ, կ'ըսէր Պ. Ռօժէ հառաջելով, ուստի  
կատարելապէս առողջութիւնը գտնելու հա-  
մար պէտք եղածին չափ երկար ժամանակ  
պիտի կրնայ հոն մնալ:

— Տիկին Օտրի օգոստոսի վերջերը վե-  
րադառնալու որոշում տուած էր:

— Իրաւ է, բայց եթէ տաքերն այսպէս  
շարունակեն, յուսալի չէ որ սեպտեմբեր  
15էն առաջ վերադառնան:

— Ո՞րչափ ժամանակ կայ տակաւին:

\* \* \*

Վերջապէս վերադառնան:

Այս առթիւ խնջոյք մը տրուեցաւ, որու-  
միջոցին տիկին Ռօժէ չէր դադրիր համբու-  
րելէ Գլէուի՝ արեւէն թխացած այտերը, և  
հիացմամբ մտիկ կ'ընէր անոր նկարագրու-  
թիւնները՝ տեսած երկիրներուն վրայ, ման-  
կական պարզուկ ոճով մը պատմուած:

Բայց այս խնջոյքէն յետոյ երբ տիկին  
Ռօժէ մինակ մնաց, տիրութիւն մը պատեց  
զինքը, Գլէուի մէկ քանի ամսուան բացա-  
կայութիւնը կարծես բաւական եղեր էր իր  
կեանքին անդորրութիւնը խռովելու: Ապա-  
գան նախագուշակելու տիսուր ձիրքն ունէր

ինքը, հոգեկան ցաւալի տրամադրութիւնը զոր ինքնամփոփ մտքերը միայն կը ճանչեն: Այս բաժանումը յիշեցուցեր էր իրեն թէ բնաւ կապ մը չկար իր և այն մանկան միջեւ, որուն վրայ այնքան կը գուրգուրար. թէ ինչպէս որ երեք ամիսի չափ տղեկըն անհետացեր էր իր կեանքին հորիզոնէն այսպէս ալ օրին մէկը կրնար անհետանալ բոլորպին, ճակատագրի մէկ քմահաճոյքին բերմամբ, նման այն քահաճոյքին որ զանիկայ իր մօտ ծգեր էր: Ինչուչէ. զաւակն իր մօրը պիտի հետեւէր բնականաբար. և ով կրնար հիմակուընէ գուչակել թէ ի՞նչ բաղդ վերապահուած էր երիտասարդ այրիին: Այս անօտուգութիւնը կը տառապեցնէր զինքը, և ծայրագոյն աստիճանի կը հասցնէր Գլէոփի վրայ իր ունեցած գուրգուրանքը, որ հետզետէ բուռն կիրքի մը փոխուիլ կը թուէր, և հազար ու մէկ տիսուր ենթադրութիւններու, հաշիւններու և նախազգացումներու ծնունդ կուտար իր մըտքին մէջ: Միշտ վճարած և մտազրադ վիճակ մը ունիր. իր երկարատե լուսթիւնները կը խզէր, երբեմն երբեմն ըսելու համար միայն իր ամուսնոյն.

— Ի՞նչ պիտի ընենք եթէ տիկին Օտրի պայմանագիրը չնորոգէ:

— Կը յուսամ որ նորոգէ, կը պատասխանէր Պ. Ռօմէ հաստատ ձայնով մը, որպէս թէ ըսածին վստահ լլար: Ինչու չնորոգէ, հոս շատ հանգիստ չէ միթէ. եթէ տանը մէջ նորոգութիւններ լնել հարկ ըլ-

լայ, իր փափաքը կը կատարենք, այնպէս չէ...

— Ո՞չ, անտարակոյս. բայց... եթէ ամուսնանա՞յ...

— Հաւանական չէ ատիկայ, կ'ըսէր Պ. Ռօմէ թերեհաւատութեամբ. կին մը՝ որ հարստութիւն չունի, և զաւկի մըն ալ տէր է...

Ու կը ջանար խօսակցութիւնը ուրիշ նիւթի մը վրայ դարձնել, բայց տիկին Ռօմէ մտիկ չէր ըներ անոր խօսքերը, և մինչ ամուսնը օդին անձրեւոտ կամ պայծառ լլաւուն վրայ կը խօսէր, ինք միշտ զինքը զբաղեցնող նիւթին վրայ կը խորհէր, և կարծես իր ներքին մտածման պատասխանելու համար,

— Մարդ երբէք չի կրնար գիտնալ, կ'ըսէր՝ ամուսնոյն խօսքը ընդմիջելով:

— Ի՞նչ բան կարելի չէ գիտնալ, կը պատասխանէր Պ. Ռօմէ՝ զարմացած դէմք մը առնելով:

Բայց տիկին Ռօմէ ամուսնոյն աչքերուն մէջ կը կարգար թէ մտքէն անցածը գուչակեր էր, և անոր այս կեղծ զարմացումը՝ զինքը չապահովելէ զատ, ա'լ աւելի կը վրդովէր:

Պայմանաժամը լրանալու օրերը տիկին Ռօմէի տիսրութիւնը տիւական հանգամանք մը առաւ. ա'լ ուրիշ բանի վրայ չէր մտածեր: Ամէն օր մինեւնոյն խօսքը կը կրկնէր թեթեւ փոփոխութիւններով: Շատ անգամ դոնապանը կը հարցաքննէր. իր սենեակին

պատուհանէն կը դիմէր տիկին Օտրիի ամենափոքր շարժումները, և անակնկալ եղարակացութիւններ կը հանէր իր տեսածներէն։ Ամէն օր ընթրիքի ատեն իր զննուաթեանց արդիւնքը կը հաղորդէր ամուսնոյն։

— Ի՞նչ կարծիք ունիս, կը հարցնէր անոր։  
Պ. Ռոժէ կամ բնաւ պատասխան չէր տար, և կամ ուսերը թօթուելով, սանկ խօսք մը կ'ըսէր.

— Ոչինչ բանի մը համար կը վրդովիս, ազնիւ բարեկամուհիս, պարմանագիրը պիտի նորոգէ, անհոգ եղիր։

— Քեզի բան մը ըսաւ։

— Տակաւին ոչ։

— Ուրեմն ինչէն գիտես։

— Պիտի տեսնես։

Տիկին Ռոժէ՝ ամուսնոյն ազդեցութիւնը կրելու վարժուած ըլլալով, վայրկեան մը կ'ապահովուէր. բայց ասիկայ շատ չէր տեսեր, և չնչին դիպուած մը պատճառ կ'ըլլար որ նորէն իր անձկութիւնները երեւան գան։

Վերջապէս օր մը Պ. Ռոժէ ըսաւ կնոջը.

— Տիկին Օտրի այս առտու հետո խօսեցաւ, պայմանագիրը պիտի նորոգէ։

Տիկին Ռոժէ ամուսնոյն նայեցաւ այնպիսի մէկու մը դէմքով, որ երկար ատենէ ի վեր սպասուած բարեգուշակ լուրի մը վրայ տակաւին կը տարակուսի։

— Երե՞ք տարուան համար։

— Այո՛, երեք տարուան համար։

Տիկին Ռոժէ այս լսելով ուրախութենէն

խելքը գլխէն թռաւ. կարծես ինքն ալ երեք աարուան համար պայմանագիր մը կը ստորագրէր երջանկութեան հետ։

— Ո՞հ, մեծ հոգէ մը ազատեցայ, գոչեց։

— Բնաւ նորոգութիւն մըն ալ չի պահնջեր, յարեց Պ. Ռոժէ։

— Եթէ ուզէր ալ, սիրով պիտի կատարէինք։

— Վերջապէս եղած վիճակէն գոհ կ'երեւայ, կը տեսնես որ պարապ տեղը այնքան հոգ ըրեր ես։

— Շատ ճիշդէ։

— Իրաւունք ունէի ուրեմն երբ քեզի կ'ըսէի թէ ամէն բան բաղձանքիդ համաձայն պիտի կարգադրուի։

Տիկին Ռոժէի ճակտին վրայէն տիրութեան ամպ մը անցաւ։

— Ամուսնութեան մը հաւանականութիւնը միշտ կայ ու կը մնայ, ըստւ։

— Առ այժմ այդպիսի խօսք մը չկայ, ըստւ Պ. Ռոժէ գլուխն օրորելով։

Եւ քիչ մը կանգ առնելէ ետք,

— Բանի որ վարձագիրը նորոգեց, յարեց փութկոտ շեշտով մը, ըսել է որ մտքին մէջ այդպիսի բան մը չկայ։

Դ.

Նորէն սկսան շարունակել իրենց հանդարախկ կեանքը. տիկին Ռոժէ իր անմիջական հոգէն ազատած ըլլալով, ինքզինքը բոլորովին տուեր էր անկեղծ սիրով մը գուրգուրալու փոքրիկ Գլէոի վրայ, առանց զայն կորսնցնելու վախը ունենալու օրտին

մէջ . և հնար եղածին չափ լաւ կը կատարէր ինչ որ ինք Տօրութիւնը դեւը կ'անուանէր : Եւ իրաւունք չունէ՞ր միթէ . հեռաւոր առպագայի մը տիսուր նախագուշակութիւնն ներով , մեր ներկայ անդորրութիւնն ինչու խանգարենք : Շատ անդամ իրերը մեր յուսացածէն չատ աւելի լաւագոյն կերպով կը կարգադրուին :

— Խելացութիւնը՝ մարդուս ձեռքին տակ գտնուած փոքրիկ հաճոյքները վայելելուն մէջ կը կայանայ , կ'ըսէր երբեմն Պ . Իտօմէ :

Ասիկայ շատ ճիշդ էր . և Դլէոփ սիրով զեղուն՝ զուարթ կեանք մը կ'անցընէին երկուքն ալ , որպէս թէ իրենցն եղած ըլւլար այդ զաւակը , որուն՝ ուրիշի մը աղջիկն ըլլալը կը մոռնային յաճախ :

Բայց առաւօտ մը տիկին Օտրիի սպասուհին սարսափահար և հերարձակ վիճակի մը մէջ եկաւ , և զգացած վախէն կակազնելով՝ պատմեց իրենց , թէ տեմնելով որ տիկինը սովորական ժամուն սենեակէն դուրս չելեր , ինք գացեր էր սենեակը , և զանիկայ անշարժ տարածուած գտեր էր անկողնին վրայ , դալկադէմւ արդէն պաղած :

Անմիջապէս բժիշկ մը բերուեցաւ , որ ուրիշ բան չկրցաւ ընել , բայց եթէ մահը հաստատել , զոր շնչերակի մը խղումին վերագրեց :

Հաւանաբար իրաւունք ունէր :

Ե .

Տիկին Ոտօմէ բնականաբար ամենէն առաջ Դլէոփ վրայ խորհեցաւ :

— Շուտով փոքրիկը հօս բերէ՞ք , գոչեց անմիջապէս :

Ու մինչ սպասուհին տղեկը բերելու համար մեկնեցաւ հօնկէ , ինք սարսափահար մնաց մահուան այս վերերեւումէն իրենց բնակարանին շուրջը . միակ վտանգն էր այս որուն վրայ երբէք չէր խորհած , և որ այսպէս կը հարուածէր զիրենք անդժօրէն՝ իրենց կեանքի միօրինակ անդորրութեանը մէջ : Յետոյ իրրե քիչ մը ինքնասէր կին , որ բնական միտումնվ մը դիւրին և ապահով նեցուկ մը կը փնտոէ , ուզեց երթալ ապաստան մը փնտոել իր ամուսնոյն քով : Բայց զանիկայ ալ տարապայման յուսահատութեամբ մը համակուած տեսնելով , եղած տեղը գամուած մնաց :

Եւ յիրաւի Պ . Իտօմէ այս անակնկալ լուրէն այնքան ազդուեր էր , և անոր պատճառած ցաւն այն սատիճան սաստիկ և խորին եղեր էր , որ անկարելի էր չզարմանալ այս մասին : Տիրութենէն խենդենալուն մազ մնտցեր էր : Եւ ամենէն սոսկալին ո՛չ այնչափ իր վրովեալ դէմքին վրայ և մոլորւն նայուածքին և անկապակից շարժումներուն մէջ նշմարուող ցաւն էր , որքան յուսահատութիւնը սքօղելու , հառաչանքները զըսպելու համար ըրած գերմարդկային ճիգք :

(4)

Տիկին Ռոմէ զինքը յուզող տխուր մտածուները վայրկեան մը մոռնալով, զարմացախառն սոսկմամբ մը անոր նայեցաւ:

— Ի՞նչ ունիս, հարցուց:

— Ոչինչ... կակազեց Պ. Ռոմէ... փոքրիկ յուղում մը միայն. բնական է ասիկայ, այնպէս չէ... մաքերնուս կ'անցնէր այս պատահարը: Աստուած իմ... ո՛հ, Աստուած իմ...

Յետոյ բոլորովին խոնջած ու վհատած գէմքով մը կնոջը գիրկը նետուեցաւ հեկեկալով և անիմաստ անկապակից խօսքեր մրմնջելով,

— Թշուա՛ռը... ո՛հ... թշուա՛ռը... թշուա՛ռը... մեռաւ... մեռաւ... աւա՛զ... աւա՛զ... կարելի՞ բան է... ըսէ'...

Տիկին Ռոմէ չէր լար. վայրկեան մը մոռնալով իր տիրութիւնը՝ կասկածոտ աչքերով կը դիտէր իր ամուսինը. այսինքն այն մարդը, որ դիտէր թէ պաղարիւն էր, զգուշաւոր, իր ներքին յուզումները զավելու կարող, և խիստ նուազ հակամէտ ուեէ բանէ մը զգածուելու, և որ կը աեմնէր հիմա թէ բաղդին բերմամբ իրենց կեանքին մէջ մտնող օտարական կնոջ մը մահուան պատճառաւ այս աստիճան ծայրայեղ յուսահատութեան մէջ կ'իրնար:

Այս միջոցին Գլէու վրայ գալով, Տիկին Ռոմէի ուշադրութիւնը խեղճ աղջկան վըրայ դարձաւ: Այն ալ կուլար ու մայրիկը կը կանչէր: Տիկին Ռոմէն տեսնելուն պէտ

թեւերն անոր երկնցուց, որպէս թէ անկէ խնդրելու համար այն գուրգուրանքը, որ յանկարծ կը խլուէր իրմէ: Տիկին Ռոմէ ծունկին վրայ առնելով գգուեց, շոյեց զինքը, ու մանկիկը, իրեն հասակին յատուկ թեթեւամտութեամբ իր վիշտը մոռցած, հաճոյք կը զգար կարծես, այս նոր և անոյշ խանդաղատանքին քաղցրութեամբը օրօրուելով:

Պ. Ռոմէ ևս իր կարգին եկաւ համբոյրաներով ծածկեց զինքը:

— Են զն փոքրիկ... կ'րսէր հեկեկածայն, մինա՛կ... Ո՛հ, Աստուած իմ:

Գլէու՝ Պ. Ռոմէի այսքան յուսահատիլը տեսնելով ինքն ալ լալ սկսաւ: Այն ատեն Պ. Ռոմէ առանց իր զգեստներուն շտկութըւած չըլլալը նկատողութեան առնելու, աճապարանօք դուրս ելաւ և տիկին Օտրիի պորմը վազեց, երկար ատեն այնտեղ մընաց. ի՞նչ կրնար ընել հոն, եթէ ոչ մեռելը դիտել...

Յետոյ նորէն տուն դառնալով, ըսաւ.

— Պէտք է որ մեկնիմ... բնաւ մէկը չկայ որ հարկ եղած հոգը տանի... ոչ ոք... սակայն պէտք է որ թաղումը կատարուի, այնպէս չէ... Ո՛չ աղջական ունի և ոչ բարեկամ. մենք ենք միայն իր ծանօթը... պէտք եղած կարգադրութիւնները պիտի ընեմ...

— Գնա՞', ազնիւ բարեկամս, ըսաւ տիկին Ռոմէ անճառ քաղցրութեամբ մը:

Պ. Ռոմէ վիրաւորուած կենդանիի մը

պէս սենեակին մէջ կ'երթար ու կուգար. ինք որ ամսնաշնչին բան մը անդամ կարդով կանոնով կ'ընէր, իր գլխարկը սենեակին մէջ ամէն կողմ փնտռեց, բացի սովորաբար գտնուած տեղէն: Կինը որ լուրջ և հետաքնին ակնարկով մը զի՞նքը կը դիտէր.

— ի՞նչ կը փնտռես, հարցուց.

— Գլխարկս:

— Իր սովորական տեղն էր, պատաստիկին Ռօմէ գլխարկն անոր կարկառելով:

— Ո՞հ, ալ չեմ գիտեր, չեմ գիտեր ըստ թողածս, կ'ըսէր ամուսինը:

Տիկին Ռօմէ մընակ մնաց Պէտքի հետ, անոր կը պլուէր անխօսուկ, ու արցունքով յուսահատ նայուած քններ ձգելով անոր վրայ:

Այն ատեն սկսաւ խորհրդածել...  
Թէեւ հազար ու մէկ անձկալից հարցումներ կը պաշարէին զի՞նքը, մտքին մէջ յանկարծ պայծառ լոյս մը ծագեր էր: Թէեւ ամէն բան կատարելապէս չէր կրնար մեկնել առայժմ, բայց լաւ կը գուշակէր թէ այս պահուն իր ամուսնոյն սրտին մէջ ուղարաս մը տեղի կ'ունենար: Եւ որպէս զի աւելի լաւ կրնայ թափանցել ամուսնոյն ներքին զգացումներուն, սկսաւ իր հիշատակները պրպտել, երեք տարիէ ի վեր պատահած դէպքերուն շղթան մաքին առջին բներել, և անոնցմէ, հետզհետէ աւելի յստակ և աւելի հաւանական եղրակացու-

թիւններ հանել: Ալ ապահով էր հիմայն կը ճանչնար արդէն դ'է, երբ երեք տարի առաջ տունը տեսնելու եկեր էր, և այն օրը միասին խաղացեր էին վատ կատակերգութիւն մը, որուն տեսարաններն առաջուց կարգադրեր, և դերերն ալ բաժներ էին մէջներին: Բայց ո՞ւր և ե՞րբ ճանչեր էին իրար: Այս հարցումը անպատճախանի մնաց, և անոր յաջորդեց ուրիշ հարցում մը, որ կազմած գաղափարը խախտելու բնութիւնն ունէր: Ե՞րբ կը տեսակցէին իրարու հետ, քանի որ Պ. Ռօմէ խիստ կանոնաւոր կեանք մը կը վարէր, քիչ անգամ ներ դուրս կ'ելլէր, և ամէն անգամուն ալ գուրսը ի՞նչպէս ժամանակ անցընելուն վըրայ մանրաման համար կուտար: Ո՞րչափ հանձարեղ սուտեր շննել պէտք եղած էր արդեօք. և ի՞նչ մեծ զլուխ գործոց մըն էր վերջապէս դնենիշ՝ իր մօտիկը բերելու համարձակիլը: Բայց ո՞չ. վասնդի փոքրիկ պորմին մէջ բնակելէն ի վեր, իր ամուսինը շատ աւելի դժուարութիւն կը կրէր անշուշտ անոր հետ ազատօրէն տեսակցելու: Ուրեմն ինչո՞ւ արդեօք շննիշ՝ այսպէս իր ընտանեկան յարկին մօտիկը զետեղեր էր....

Ինզ կինը բաւական ատեն չփոթած մնաց այս անպատճախանի հարցումներուն միջեւ, այս հանելուկին առջեւ որուն լուծումը չէր կրնար գտնել....

Վայրկեան մը միտքէն խորհուրդ մը անցաւ, որ ծշմարիտ և ամէն բան բացատրելու կարող թուեցաւ իրեն: Սէրն ալ ուրիշ

ամէն բաներու պէս մաշելու ենթակայ է.  
Կուգայ ժամանակ մը , որ իրար սիրող եր-  
կու օրտերու մէջ , պարզ համակրութիւն  
մը , սերտ և խանդաղատ մտերմութիւն մը  
միայն կը մնայ : Ուրեմն , երբ ամուսինը ո-  
րոշեց լայն իր ընտանեկան յարկին այսքան  
մօտիկը բերել , ալ անիտ ուրիշ բան մը չէր  
էրեն համար , բայց եթէ բարեկամուհի մը ,  
որուն կը կապէր զինքը պարտականու-  
թեան կամ զիթութեան զգացումը . . . և  
կամ թերեւս անոնք մէկմէկու կապուած  
էին երկութին ալ հասարակաց եղող զգա-  
ցումով մը . Գլէռ . . . զաւակնին : Ասիկայ  
ամէն բան կը բացատրէր : Այդ տղեկն իր  
աղջիկն էր . կ'ու դէր քոյն ունենալ զայն ,  
չէր կրնար անկէ հեռու ապրիլ , և ասոր  
համար յօժարակամ կը հրաժարէր . զինքը  
այդ կնոջ հետ միացնող ամենէն յանցա-  
պարտ կապէն :

— Գլէռ . . .

Տիկին Ռոծէի կուրծքէն խղդուկ աղա-  
ղակի մը պէս դուրս թռաւ այս անունը : Եւ  
տեսնելով որ տղեկը աչքերը խոշոր խոշոր  
բացած զարմացմամբ իրեն կը նայէր . անոր  
գլուխը երկու ձեռքերուն մէջ առած , ըս-  
կսաւ երկար ատեն դիտել , անոր դէմքն  
ուսումնասիրելով և նմանութեան կէտեր  
փնտուկ դիմագծերուն վրայ : Այդ նմա-  
նութիւնը՝ առաջին անգա՞մ դէմքին վերի  
մասերուն վրայ , զլխաւորապէս ճակտին  
գծերուն մէջ նշմարել կարծեց . . . յետոյ  
իրեն այնպէս թուեցաւ թէ կը խարուէր . . .

ախալանք մը , ցնորք մըն էր այդ նմանու-  
թիւնը . աւելի բերանն և կղակը քիչ մը կը  
նմանէին . բայց որչափ անստոյդ էին իր  
նշմարել կարծած այդ նմանութեան կէտե-  
րը : Ի՞նչպէս կարելի էր եզրակացութիւն  
մը հանել այսպիսի տարակուաելի բաներէ ,  
որոնք դիպուածի մը արդիւնքը , հետեւաբար  
հազար տեսակ վէճերու կրնային առարկայ  
րլալ : Միեւնոյն մանուկին համար , ընտա-  
նեաց բարեկամներէ ոմանք չե՞ն ըսեր թէ  
«հօրը կը նմանի» , ուրիշներ՝ թէ «ճիշդ մօ-  
քը պատկերն է» , մինչ աւելի հասակաւորներ  
անոր հաւուն կամ հանիին դիմագծութիւնը  
կուզեն նշմարել . . . Ո՛չ . մարդուս դէմքը  
գաղտնալից բան մը ունի իր մէջը . լաւա-  
գոյն էր ուրեմն նուազ շօշափելի , բայց ա-  
ւելի ապահով նշաններ փնտուել : Այսպէս Պ .  
Թօժէի Գլէռի նկատմամբ ցուցուցած սէրը  
բաւական պերճախօս կերպով կը հասա-  
տէր իր կասկածները , քանի որ անիկա հա-  
կակրութիւն մը ունեցած էր ուրիշներու  
զաւեկին վրայ , կարծես բարկանալով անոնց  
դէմ , իր շուրջը սփռելնուն համար այնպի-  
սի երջանկութիւն մը զոր չէր կրնար վա-  
յելել . . . ի՞նչ խեղճ տրամաբանութիւն . Թի-  
թէ ինքն ալ առանց մայր ըլլալու չէր  
պաշտեր այս փոքրիկ էակը . զոր բաղդը իր  
ճամբուն վրայ հաներ էր : Ո՛չ , ո՛չ , այս  
նշանն ալ բաւական չէր փարատելու իր  
տարակոյմները , որոնք ամենէն սոսկալի ճշ-  
մարտութենէն աւելի ուժգնօրէն կը չարչը-  
կէին զինքը . . . Եւ սակայն ինչպէս կարելի էր

չանսալ իր ներսիդիէն լսած ձայնին. ի՞նչ-  
պէս հերքելու էր իր օրտին մէջ զգացած  
բացայայտ ապացոյցները:

Տիկին Ռօմէի՝ իր ամուսնոյն նկատմամբ  
զգացած համակրութիւնը բուռն և նախան-  
ձոտ սէր մը չէր: իր մէջը չէր զգար նաեւ  
արժանապատռութիւն ըսուած բանը, այն-  
զուտ առանձնայատռուկ զգացումը, որ  
այնքան կիներու սրտի վէրքերը արիւնո-  
տելով անոնց ամրող էութիւնը և կեանքը  
իր թունաւորէ: Եւ սակայն խեղճ կինն  
ինքինքը շատ դժբաղդ զգաց. այն աս-  
տիճան դժբաղդ, որ կարծես թէ վէպերու  
մէջ նկարագրուած ծայրագոյն տարիհանքով  
սիրած ըլլար ամուսինը: իրեն այնպէս թը-  
ւեցաւ թէ իր երջանկութեան շնչին քա-  
րերը հրմէն կր խախտէին, և մահաշունչ  
անդունդին մէջ կը փոչէին խորասոյդ: Ու-  
րեմն առըներէ իվեր երկուքին միշէ կեղ-  
ծիք ու ստութիւն միայն դոյութիւն ու-  
նէին, և ամէն օր իրարու յաջորդող սովո-  
րական դէպքերը՝ մէկմէկու վրայ բարդուած  
կեղծիքներու և խարէութիւններու դէզ  
մըն էին միայն: Սուա էր ուրեմն ամուս-  
նոյն իր նկատմամբ ցուցուցած բարեկամա-  
կան համակրութիւնը, սուտ՝ իր քով դտ-  
նուած ատեն հաճոյք մը զգալը. սուտ՝  
միշտ զինքը մտիկ ընել ցուցնելը. իրեն  
խորհուրդը հարցնեները, իրեն հետ գա-  
ղափարներու օրտագին հաղորդակցութեան  
մէջ մտնելները: Ասոնք ամէնքը կեղծիք-  
ին եղեր. Դուռ միշտ հոն էր, ամուսնոյն

և իր մէջտեղը պատուարի մը պէս կայնած:  
Ամուսինը չէր հանդուրժեր անշուշտ իր  
ներկայութեանը, բայց մասամբ պատուոյն  
աղարտ չգալու համար, և քիչ մըն ալ առ  
զթութեան կը համակերպէր հետը կենակ-  
ցելու, մինչ բոլոր համակրանքն ու սէրը  
նուիրուած էին այդ օտարական կնոջ և ա-  
նոր զաւկին, զորս կ'երթար նախ հեռու-  
ները կը փնտուէր մինչ թէրնի փողոցը կը  
ընակէին տակաւին, մինչեւ այն օրը որ ե-  
կան մօտը, իրմէ երկու քայլ անդին հաս-  
տատուեցան, և ամենայն դիւրութեամբ բոլո-  
րովին իրենց կողմը քաշեցին էրկանը սիրտն  
ու սէրը ամրողջ. և ինք, օրինաւոր ամու-  
սինը, մտքէն անգամ չէր անցըներ պաշտ-  
պանել իր դիրքը, իր իրաւունքները, և իր  
էրկնէն պահանջել իրեն պարտական եղած  
համակրութիւնը...

Տիկին Ռօմէ քովէն ճամբեր էր Գլէոր,  
որ կարծես իր ներկայութիւնը չզգացնելու  
համար գացեր անխօսուկ նոտեր էր սենեա-  
կին մէկ անկիւնը աթոռակի մը վրայ, և  
ինքը զլուխը կախած. ճակատը կնճռո-  
տած, գառն խորհրդածութեանց մէջ կ'ըն-  
կլմէր, ու կը ջանար յիշատակներուն մէջ  
պրպտել այնպիսի մանրամասնութիւններ,  
որոնք իր սիրտը աւելի պիտի գառնացնէին  
ապահովարը:

Յանկարծ նոր մտածում մը քիչ մը ամո-  
քեց իր ցաւը: Այս յանցապարտ կենակցու-  
թեան, անոնց ամօթալի փսխուքներուն ե-  
ղաւերուն՝ որոնց զոհ եղեր էր ինք, ու յա-

րատեւ կեղծիքներուն, ի՞նչ յաջորդեր էր .—  
Մա՞սը անցեր էր անոնց վրայէն : Եւ, Աստ-  
ուած իմ, անկէ ոչ այլ ինչ մնացեր էր հի-  
մայ, բայց եթէ ամուսնին սրտին մէջ դառն  
ցաւ մը՝ որ ամէն ցաւերու պէս հետզհետէ  
պիտի մեղմանար անշուշտ, խեղճ դիակ մը՝  
որ վաղը պիտի անհետանար, և . . . այն  
մոքրիկ տիրագէմ էակը, որ դիմացը՝ ա-  
թոռակին վրայ նստած էր մտածկոտ, և ո-  
րուն խոշոր աչքերը իր վրայ յառած էին  
հիմայ գթահայց նայուած քով մը :

Այն ատեն տիկին Ռօմէ ներքին մղումէ  
մը գրդուած, գոչեց .

—Գլէ՛ռ . . . սիրելի՛ս . . . եկո՛ւր :

Մանկիկը՝ տիկին Ռօմէի զինքը կանչե-  
լուն համար գոհ և երջանիկ, վազեց գնաց  
բարեկամուհոյն քով, որ զինքը համբոյր-  
ներով ծածկեց :

—Դուն յանցանք չունիս, ո՛չ . . . յայտնի  
է որ յանցանքը քուկդ չէ . . . ինե՛ղճ, խե՛ղճ  
տղեկ . . . ոհ, ուր էր թէ ապահով ըլլայի  
. . . գիտնայի ծլմարտութիւնը . . . Աստուած  
իմ, ի՞նչպէս ստուգելու է . . .

Թեայ կարծես յանկարծական ներշնչում  
մը ունենալով, գոչեց .

—Ինձի մտիկ ըրէ՛, Գլէ՛ռ . . .

Հոս վայրկեան մը կանկ առաւ . կը  
զգար թէ ընելիքը վատ բան մըն էր : Բայց  
նախանձու կիրքը աւելի զօրեղ փրթաւ .  
ուստի գողդոջուն ձայնով մը հարցուց .

—Ըսէ՛, Գլէ՛ռ . . . Պ. Ռօմէ շատ անգամ  
ոի կուգա՞ր :

Տղեկն իր վճիտ աչքերը զարմացմամբ  
անոր յառեց .

—Ահ, ա՛յո՛, շատ անգամ . . . ինչպէս զի-  
տես :

Յիրաւի ինքն ալ գիտէր այս բանը : Գը-  
լէռի պատասխանը՝ աւելի չէր ծանրացներ  
իր կասկածները, ինչպէս նաև չէր ալ թե-  
թեւցներ :

—Գլէ՛ռ, ըսէ՛ ինձի, յարեց տիկին Ռօ-  
մէ, մայրիկդ շատ անգամ քեզ մինակ կը  
ձգէղը . . .

—Ո՞հ, ո՛չ . . . ես մայրիկիս քովէն բնաւ  
չէի զատուեր . միշտ հետն էի, միշտ . . .

—Բայց երբեմն երբեմն դուրս կ'ելլէր :

—Այո՛, յանձնարարութիւններ ընելու  
կ'երթար :

—Դուն ալ մէկտե՞ղ կ'երթայիր :

—Ո՞հ, ամէն ատեն չէ .

Երբ տղաք իրենց եղած հարցումներուն  
բուն իմաստը չեն հասկնար, շատ անգամ  
իրարու բոլորովին հակասական պատաս-  
խաններ կուտան : Ասէ զատ, ի՞նչ հետե-  
ւանք կարելի էր հանել անոր խօսքերէն .  
ինքն այ այդ տղեկին չափ չէր գիտեր որ  
տիկին Ռօմի շատ քիչ անգամ մինակը դուրս  
կ'ելլէր . բայց ասիկայ բան մը չէր հաստա-  
տեր, բան մը . . . գոնէ անցեալին համար :

—Ըսէ տեսնեմ, Գլէ՛ռ . երբ Պ. Ռօմէ  
ձեր տունը չըլլար, մայրիկդ անոր վրայով  
կը խօսէ՞ր քեզի :

—Ո՞հ, այո՛ . . . ինչպէս նաև քու վրայով  
ալ, հօրաքո՞յր :

— ինչ ըսելը կը յիշե՞ս արդեօք...

— Ո՞հ, այո՛... կ'ըսէր թէ «Պ. Ռօմէ  
շա՛տ, շա՛տ բարի է, և մեղ խի՛ստ կը սիրէ  
...» և թէ «տիկին Ռօմէ ալ խիստ աղնիւ  
է, չափազանց աղնիւ:»

— Այսչա՞փ միայն...

— Ո՞չ, տակաւին երէկ մայրիկը ըստ  
թէ, «Պէտք չէ որ պարտէզին մէջ շատ  
աղմուկ հանելով Պ. Ռօմէն անհանգիստ  
ընես. որովհետեւ աղմուկը չի միրերը ան:»  
Ասանկ ըստ :

Տիկին Ռօմէ ճակատը երկու ձեռքերուն  
մէջ առաւ:

— Ո՞հ անհեթեթ բան է այս տեսակ հար-  
ցումներ ընել խեղճ աղեկին, կ'ըսէր ինք-  
նիրեն:

Բայց վայրկեան մը լոռութենէ ետք նո-  
րէն սկսու.

— Մաֆ'կ ըրէ, սիրունի'կո... այս տունը  
գալերնէդ առաջ Պ. Ռօմէն կը ճանչնայի՞ր:

— Զեմ գիտեր, պատասխանեց Գլէս, ա-  
ռանց բառուած խօսքը լաւ մը հասկնալու:

— Ինձի նայէ՛, ջանա՛ հարցումներուս  
պատասխան տալ... հոս գալերնէդ, այս  
փոքրիկ տունին մէջ բնակելնէդ առաջ,  
դուն և մայրիկդ ուրիշ տուն մը կը նըս-  
տէիք. այնպէս չէ:

— Ո՞հ, այո՛, այո՛...

— Լաւ մը յիշեցի՞ր...

— Ո՞հ, այո՛... ընդարձակ բակ մը կար  
... մէկ անկիւնն ալ բոյնին մէջ խոշոր շուն  
մը...

— Շատ աղէկ... հիմա ըսէ տեսնեմ,  
այն ատենն ալ Պ. Ռօմէ ձեղի կուգա՞ր:

Տղեկը տարտամ նայուածք մը ձգեցչորս  
դին, և թերեւս ներքին նախաղգացումի  
մը անսալով, և կամ կարելի է թէ ստու-  
գիւ բան մը չկրնալով յիշել,

— Զեմ գիտեր, կրկնեց նորէն:

— Ո՞հ, ոչինչ պիտի կրնամ իմանալ...  
ոչինչ... ըստ տիկին Ռօմէ:

Ու նորէն խորասուզուեցաւ դառն մը-  
տածմանց մէջ: Գլէս անոր ծայրագոյն մը-  
տաղբաղութիւնը տեսնելով, նորէն զնաց  
նստաւ սենեակին անկիւնը իր աթուակին  
վրայ:

Այն ատեն նոր փորձութիւն մը ունեցաւ  
տիկին Ռօմէ: Գիտէր թէ ամուսինը՝ արկ-  
դիկի մը մէջ, որուն բանալին միշտ վրան  
կ'առնէր, խնամով կը պահէր շատ մը թուղ-  
թեր, որք, մինչեւ այն օր կը կարծէր թէ  
առեւտրական թղթեր էին: Ինչո՞ւ համար  
այս անխօս սնառուկին չը հարցնէր այն  
դաղտնիքը, որ թերեւս պահուած կար ա-  
նոր մէջ: Իր ուղղամտութիւնը սրտին խո-  
րէն բողոք կը բառնար այնպիսի ընթացքի  
մը դէմ, ինչպէս որ քիչ մը առաջ ալ իր  
փափկանկատ հոգին՝ զայրոյթի աղաղակ մը  
արձակեր էր, մօր մը յանցանքն ստուգելու  
համար աղջիկն հարցաքննելու գաղափա-  
րին դէմ:

Բայց ինչպէս քիչ մը առաջ, նոյնպէս այս անդամ ալ ոտքի տակ առաւ այդ խղճահարութիւնները, թէեւ ամօթահար և դողդոջուն, բայց հաստատ քայլերով, առաջին անգամ գողութեան գացողի մը յատուկ նախազգսւութիւններով եւ յուղումներով գնաց ամուսնոյն զգեստներուն գրպանները խուզարկեց. բան մը չկրցաւ գտնել աակայն, որովհետեւ երբէք բանալին տունը չէր ձգեր Պ. Ռոժէ:

Այս արգելքը՝ որ անակնկալ չէր սաւկայն, զարացուց զինքը:  
—Ո՞հ, պիտի գիտնամ, ըստ ինքնիրեն, անշուշտ օր մը պիտի մոռնայ, և այն ատեն պիտի գիտնամ անպատճառ:

Զ.

Նոյն օրը, ինչպէս նաև յաջորդ օրը՝ տիկին Ռոժէ հազիւ կրցաւ տեսնել ամուսնը: Պ. Ռոժէ՝ յուղարկաւորութեան և թաղման համար պէտք եղած պաշտօնական գործողութիւնները պատրուակ բռնելով միշտ հեռու կը փախչէր տունէն, վախնալով որ մի գուցէ իր տիրութիւնն և յուսահատութիւնը չափէն աւելի աչքի զարնեն:

Ուր կ'երթար: Անշուշտ դէպի քարափները, բազմամարդ փողոցները, լայն պողոտաները, այսինքն այն ամէն տեղերը, ուր կը դիմեն բոլոր դժբաղդները՝ ամբոխին մխորին մէջ իրենց վիշտն օրորելու, և կամ փողոցին ոգեւորութեան մէջ իրենց թախիծը մոռնալու համար, և որոնք ան-

նպատակ քայլերով օրն ի բուն սալարկներուն վրայ ժուռ գալէ յետոյ, խոնջած ու պարտասած ետ կը դառնան: Իրիկունը Գըլէուը գրկելու, և զայն սրտին վրայ սեղմելու համար միայն տուն կը դառնար: Բընաւ աչքին չէր զարներ կնոջը կասկածոտ և պաղ վարմունքը, և անոր հարցումները յաձախ անպատճասխան կը թողուր:

—Ուրկէ կուգաս, կը հարցնէր անոր տիկին Ռոժէ:

Պ. Ռոժէ ապշած դէմքով մը զայն կը դիտէր, և մեծ ճիգով մը հազիւ կը յաջութէր մրմնջել:

—Յուղարկաւորութիւնը... քաղաքապետարանը...

—Անօթի՞ ես... կը յարէր տիկին Ռոժէ:

Պ. Ռոժէ գլխովը «ո՛չ» կը պատասխանէր:

—Նախածաշ ըրի՞ր...

—Այս?... ճշշարանը...

Երկրորդ իրիկունը՝ տիկին Ռոժէ տեսնելով որ ամուսինը ծայրայեղօրէն ընկնուած և վշտակեալ դէմքով մը թիկնաթոռին մէջ ինկեր էր, ալ չկրցաւ համբերել:

—Այդքան յուսահատութիւն... բայց օտարական կին մըն էր ան... եթէ ես մեռնէի ինծի համար ինչ պիտի ընէիր արգեօք:

Պ. Ռոժէ չնշմարեց այն դառն շեշտը, որով այս խօսքն ըսեր էր իր կինը, և մընիթարուելու անդիմադրելի պէտք մը ըգ-

գալով, գորովագին սեղմեց անոր ձեռքը։  
— Ժամանակաւ կ'ըսէիր, յարեց տիկին  
Ռօժէ, թէ պէտք չէ երբէք խորասուզուիլ  
այնպիսի վիշտերու մէջ, զորս փոխել  
մարդուս ձեռքը չէ։

— Ժամանակաւ . . . ժամանակաւ . . . , մր-  
մնջեց Պ. Ռօժէ։

Եւ մտքին առջեւ ներկայացան մօտիկ  
յիշատակներ, զորս մահը անդառնալի կեր-  
պով հեռացուցեր էր հիմա։

Յաջորդ առաւօտուն յուղարկաւորու-  
թիւնը կատարուեցաւ խիստ պարզ կեր-  
պով։ Դրացի վարձակալներէն և տանը հայ-  
թայթիչներէն հաղիւ երկու երեք հոգի ամ-  
բողջ յուղարկաւորական թափօրը կը կազ-  
մէին։ Հանգուցեալը մօտիկ աղջական չու-  
նէր բնաւ. իսկ հեռաւոր աղջականներէն  
մէ՛կն ալ չերեւցաւ. հեռուն գտնուող  
տագրն ալ կենդանութեան նշան չտուաւ։  
Տիկին Ռօժէ որ ծրագիր մը ունէր պատ-  
րաստած, յայտնեց թէ խիստ տկար ըլլա-  
լուն պիտի չկրնար մինչեւ գերեզմանա-  
տուն երթալ, Եկեղեցին մէջ հոգեհան-  
գտեան արարողութեանց պահուն, մինչ  
քահանայից բամբ ձայնը մահացուք կերպով  
կը թրթռար պարտէզին մէջ, վայրկեան մը  
չդադրեցաւ հետազննելէ իր ամուսինը։  
Խեղճ մարդը ա'լ մտքէն չէր անցըներ վիշ-  
տը ծածկել, ա'լ առանց նկատողութեան  
առնելու ամէնուն հետազօտիչ ակնարկները,  
և իր անձնական արժանապատուու-  
թիւնն իսկ վտանգի տակ ըլլալը հոգը ըլ-

նելով, բոլորովին անձնատուր եղեր էր իր  
ցաւին, իր թախծալից վհատութեան։ Տի-  
կին Ռօժէ զանիկա այս վիճակին մէջ տես-  
նելով, արհամարհանքի, բարկովթեան և  
ըզանքի երրեակ զգացումներուն մէջ կը  
տատանէր։

— Աւելի սրտոտ կը կարձէի զինքը, վա-  
տասիրափին մէկն է եղեր, կ'ըսէր ինքնիրեն։

Բայց քանի՛ հոգեհանգստեան պաշ-  
տօնը կը յառաջանար, կամաց կամաց իր ալ  
զգացումները կը թուլնային։ Կեանքի սո-  
վորական ընթացքին մէջ, երբ օրերը  
օրերուն կը յաջորդեն հանդարտիկ և  
միշտ միօրինակ, դիւրին է քաջասիրոտ ըլ-  
լալ. բայց երբ վիշտը կուզայ կը զարնէ  
մարդուս և կը զգեստնէ զայն, ի՞նչ մեծ  
կորով պէտք է ցոյց տալ անոր դիմադրել  
կրնալու համար։ Այս կորովը չէր կրցեր ու-  
նենալ, այս էր միայն Պ. Ռօժէի թերու-  
թիւնը. ակար էր, մարդոց ամենամեծ մա-  
սին նման։ Ամուսնոյն այս տկարութեանը  
գրայ խանդաղատանք միայն զգաց տիկին  
Ռօժէ, և մրմնջեց։

— Ո՛րչափ կը սիրէր զայն . . .

Ո՛հ, ինչո՞ւ ինքն ալ, սիրոյ թափել տը-  
ռած արցունքներէն ուրիշ բան մը չէր կըր-  
ցեր ճանչնալ. ինչո՞ւ համար չէր կրցեր գու-  
շակել անհաց սէրը, մինչ տակաւին կրնար զայ-  
րանալ և մարտնչիլ ատոր դէմ։ Ալ ի՞նչ կրնար  
ընել հիմայ. մարդ մեռեալի մը դէմ քէն չի  
(5)

Կրնար պահել . մարդուս թուր ոխը կը դադրի գերեզմանին դուռը :

Վայրկեան մը կանդ առաւ ներողամիտ գտնուելու գաղափարին վրայ, որ շատ չանցած փոխակերպուեցաւ ու տարբեր երեւոյթ մը առաւ մտքին առջև : Միւսը՝ ա'լ անշունչ իր մը եղած էր հիմայ, սնտուկի մը մէջ ամփոփուած է. սեւ կերպասով մը ծածկուած, որ շատ չանցած հողին տակ պիտի ծածկուէր : Բայց անդին մէկը կար որ կ'ապրէր . և միթէ, ինքը, լքուածը, պէտք չէ՞ր որ իր իրաւունքները պահանջէր իր ամուսնէն, որ թէև վշտի թաքուն կապնրով կապուած էր անհետացողին հետ, բայց վերջապէս մոռացումի, միսիթարուելու, նոր կեանք մը սկսելու անհրաժեշտ պէտք մը, տենչանք մը ունէր անշուշտ ներժիդին : Որքան պիտի սիրէր արդեօք զինքը նորէն, որքան պէտք պիտի ունենար իր գուրգուրանքին այն խեղճ էակը, որ հիմայ իր մօտիկը կը հեծկատար, և որ քիչ մը ետք գերեզմանատունչն պիտի դառնար մահը սըրտին մէջ, և ձեռքէն բռնելսվ իր զաւկին, զոր չէր կրնար խոստովանիւ :

Ո՞ւ, եթէ վրէմը յուծել ուղէր . . . շատ դիւրին բան մը պիտի ըլլար ասիկայ իրեն համար . ուզածին պէս պիտի կրնար ամօթանար ընել, չարչոկել և յուսահատութեան մատնել զայն . . . ձիշդ այս միջոցին քահանան արձակումի ալօթքը կը կարդար . . . երկնային ներողամտութիւնը կարծես սըրիսելու համար չորս դին, բազուկները լայն-

օրէն կը տարածէր դէպի հաւատացեալներու խումբը և պարապ նստարանները, որպէս թէ այդ սստուածալին զթութիւնը թափել ուզէր բացակայ գտնուողներու յանցանքինվրայ . որոնք մարդուս խղճին խորերը ծածկուած կը մնան, ինչպէս նաև սրտի թաքուն, անխոստովաննեի մեղքերու ալ վրայ, որոնց կարգին կը դանուին քէնն և ոխակալութիւնը, ինչպէս և ստախօսութիւնը, կեղծիքն և չնութիւնը : Այո՛, երկնային օրնսութիւնը՝ զոր քահանան կը հայցէր, կարծես կը սփոռէր այս ամէնուն վըրայ ալ, ինչպէս արեւը չարերուն և բարիներուն վրայ կը ծագի հաւասարապէս : Ուրեմն մենք իրաւունք ունինք նուազ ներուզամիտ գտնուելու զմազ թշնամանողներուն հանդէպ :

Հոգեկան այս տպաւորութիւններուն տակ, տիկին Ռոօծէ դուրս ելաւ եկեղեցին, և տեսաւ որ յուղարկաւորական թափորը կը կազմուէր բակը : Հօգեհանդստեան պաշտօնին ներկայ դանուող երկու երեք անտարբերներն ալ ցրուեր էին, և դագաղակիր կառքը, որուն վրայ երկու երեք ծաղկեպսակներ կ'երեւալին, ճամբայ ելաւ, իրեն հետեւորդ ունենալով միայն Պ. Ռօօծէն՝ Գլէսի ձեռքին բռնած : Խեղճ մարդը ծանը քայլերով, տիրապէմ և սեւեռահայեց նայուածքով մը առաջ կ'երթար, կարծես զլսուն ծանը հարուած մը տրուած լլար :

Տիկին Ռոօծէ շիտակ տուն դարձաւ : Ծը-

բագիրը գործադրելու ճիշդ ժամանակն էր .  
ամուսինը հանդիսական զգեստները հագած  
ըլլալով , արկղիկն բանալին ապահովարար  
միւս զգեստներուն գրպանր թողած ըլլալու  
էր առջի իրիկունը : Գնումներ ընել տալու  
պարուակով սպասուհին ճամբեց քովէն ,  
և ինք մինակ մնաց փոքրիկ բնակարանին  
մէջ . . .

Իրօք , բանալին բաճկոնակին գրպանը  
մնացեր էր :

Բանալին ձեռքը բոնած , տակաւին վայր-  
կեան մըն ալ տատամսեցաւ : Կատ գործ մը  
չէ՞ր ընելիքը . փոխանակ ուղղակի ամուսի-  
նէն բացատրութիւն մը պահանջելու , ինչո՞ւ  
համար անոր թղթակցութիւնները գաղտ-  
նապէս պրպտել կ'ուզէր . . . Խողճ մարդը  
այդ բացատրութիւնը անշուշտ չպիտի զլա-  
նար . բոլոր գիտնալ ուղածները պիտի ըսէր  
իրեն , և իր ծունգերուն վրայ պիտի ար-  
տասուէր աղեկի մը պէս , Գլէոփ պէս , այդ  
խեղճ որբ աղջկան չափ անզօր և տկար  
բարոյապէս :

Բայց իր այս բարի ներշնչումը տեղի  
տուաւ զինքը երկու օրէ ի վեր յուզող  
սաստիկ կրից յետագարձ շարժումի մը առ-  
ջեւ : Ճշմարտութիւնը , ամբո՞ջ ճշմարտու-  
թիւնը կ'ուզէր գիտնալ , և այս՝ առանց ա-  
մուսնոյն գիտակցութեանը , որպէս զի եթէ  
երբէք համարձակէր ստել , կարող ըլլար  
շփոթեցնել զայն :

Բացած առաջին դարակին մէջ թղթակ-  
ցութիւններու խոշոր ծրար մը գտաւ . եր-

կար նամակներ էին ասոնք , որոնց տակը  
տղայական նախազգուշութեամբ մը ստո-  
րագրութիւն չէր գրուած թէւ , բայց ինք  
դիւրաւ ճանչցաւ անոնց գիրը :

Տենդոտ անհամբերութեամբ մը կարդալ  
սկսաւ այդ նամակները , զորս մինչեւ  
ծայրը աւարտելու համար կարի սահմանա-  
փակ ժամանակ մը ունենալուն կը զայրա-  
նար . գան զի կը մտածէր որ այդ կարճ  
միջոցին մէջ պիտի չկարենար թերեւս այդ  
նամակներուն բոլոր էցերը ամբողջովին ըն-  
թեռնուլ , և այսպէսով այդ ծրարին պահած  
ամրող գաղտնիքին թափանցել :

Եւ այսպէսով կրցաւ գիտնալ անոնց  
պատմութիւնը :

Ո՞հ , բայց ո՞չ ամբողջ անոնց անցեալը .  
որովհետեւ այդ անծանօթ կեանքին մնձ  
մասը կը ծածկուէր սիրուն և մանր գրերով  
ծածկուած այդ թերթերուն ետին : Եւ տար-  
փանքէ աւելի խանդադարից ոճով մը  
գրուած էին այդ նամակները . այնպիսի ա-  
մօթիսած և պարկելու բացատրութիւններ  
գործածուած էին հոն . որ մարդ խիստ գժ-  
ուարաւ կը գուշակէր թէ սիրային նամակ-  
ներ եղած ըլլան անոնք : Ատոնց և ոչ մէ-  
կուն մէջ պատմուած էր թէ ո՞ր և ի՞նչ-  
պէս հանդիպած էին իրարու . իրենց կե-  
նակցութեան առաջին օրերուն վրայ բնաւ  
ծանօթութիւն մը տրուած չէր . կամ այն է  
որ տկաւին թղթակցիլ սկսած չէին այն  
ժամանակ , և կամ թէ իրենց փոխանակած

առաջին նամակները պահած չէին։ Այս հեռաւոր յիշատակներուն վրայ եղած մէկ քանի թեթեւ ակնարկութիւններ հազիւ աղօտ լրյս մը կը ձգէին այս ժամանակամիջոցին վրայ։

Այս թղթակցութեան հանդարտիկ շեշտը քիչ մը բարձրացեր էր այն ատեն միայն, երբ երիտասարդ կինը ստիպուեր էր յղութիւնը խոստովանիլ։ Այդ վայրկենէն սկսեալ խեղճ կինը աւելի խանդաղատալից եղեր էր, ձայնը կարծես կը դողդղար խուլ անձութիւններու աղղեցութեան տակ։

Փոխանակուած նամակներու թուականներուն մէկ երկարաժես ընդհատումը կը ցուցնէր թէ ե՛ր ծնած էր Գլէու. և այնունետե կարծես անով միայն կը զբաղէին. իրենց երկու քին միջև սիրոյ և նոյն իսկ համակրութեան խօսքեր հետզհետէ աւելի հաղուադէպ կ'ըլլային։ Նոր և միակ զգացում մը կը համակէր հիմայ զիրենք. և անշուշտ աւելի ամուր և անխզելի կապով մը իրարու կը միացնէր երկու մեղսակիցները։ Տիկին Ռօմէ մասնաւոր ուշադրութեամբ մը կարդաց սա հատուածը, որ կարճ հիւանդութեան մը միջոցին գրուած նամակի մը մասը կը կազմէր.

«... Գիտեմ թէ բարի էք, բարեկամս. կատարեալ վատահութիւն ունիմ ձեր աղնուութեան վրայ։ Եւ սակայն երբ մտքիս առջև կը բերեմ այն ապագայ թշուառ վիճակը՝ որուն պիտի մտանուի աղջիկս, այսինքն այն խեղճ էակը որ իմ անունէս ու-

րիշ անուն մը պիտի չկրնայ կրել, որ ձեր ալ դաւակն է սակայն, և որուն համար գարեցակամ օտարական մը միայն կրնաքըլլալ, երբ կը մտածեմ այս ամէնը, սոսկալի անձկութիւն մը կը պատէ, կը պաշարէ զիս։ Աստուած իմ, որչափ յանցաւոր եմ իրեն նկատմամբ։ Մտածեցէ՞ք թէ որքան դժբաղդութիւններ կը սպառնան անոր, որքան վտանգներ կը սպասեն անոր։ Ի՞նչ պիտի ըլլայ եթէ երկուքս մէկը մեռնինք...»

Յաջորդ նամակին մէջ սապէս կը կարդացուէր.

«... Սպահովցուցիք զիս, աղնիւ ռարեկամս. զգացի որ դուք ալ ինձի չափ կը սիրէք Պլէսւ. թէ ի՞նչ որ ալ պատահի՝ ապահով նեցուկ մըն էք իրեն։ Այո՛, կը հաւատամ ձեզի. երբէք պիտի չլքանէք զայն. այդ բանը չէք կրնար ընել. մանաւանդ որ ինչ սիրուն և աղնիւ արարած մըն է։ Ո՞չ, ո՞ւր էր թէ ո և է զօնողութեան մը փօխարէն իրեն քիկ մը երջանկութիւն պատրաստել կարենայի։ Զէք գիտեր թէ ո՛ր աստիճան գութ, խանդաղատանք և անձութրութիւն կը գտնուի մօր մը սրտին մէջ։ Պէաք չէ որ զինքը ատէք մտսամբ մը ձեր տեղը գրաւելուն համար. ձեզի հետ մէկտեղ իմ մտածմանս միակ առարկան անէ...»

Յանկարծ տիկին Ռօմէի ճակատը մթագնեցաւ, իր անունը յիշուած էր յաջորդ նամակին մէջ.

«Կը հարցնէք թէ կ'ուզե՞մ ճանչնալ ձեր կինը : Ո՞չ, ո՞չ . բարեկամս . յաճախ կը խորհիմ իր վրայ, բայց ի՞նչպիսի , զգացումներով . կը մտածեմ որ իր իրաւունքին մէկ մասը կը գողնամ անկէ : Չեմ գիտեր թէ ի՞նչպէս պիտի կրնամ հանդուրժել իր նայուածքին : Միշտ ինծի այնպէս կը թուի թէ ի՞նչպիսի մէկն ըլլալս պիտի գուշակէ : Եթէ իրմէ դժգոհելու պատճառ մը ունենայինք , եթէ զձեղ դժբաղդ ըրած ըլլար , հաւատա՛ որ այն ատեն խնդիրը բոլորովին կը տարբերէր . այն ատեն երբէք պիտի չյանդիմանէի ինքզինքս , ձեր կեանքը քաղցրացնել միայն պիտի նայէի , ձեր ուզածները , ձերբոլոր ուզածները պիտի կատարէի : Բայց այդ պարագալին մէջ չենք , ձեր կեանքին ամենէն ամօթալի , ամենէն յանցապարտ մասը կը կազմում ես . երբէք այս բանը պիտի չներեմ ինքզինքիս . . . »

Տիկին Ռոժէ ընթերցումն ընդհատեց . այս խօսքերը կը զարմացնէին զինքը : «Ուրիմն , կը հարցնէր ինքնիրեն , ի՞նչպէս կը ցաւ համոզել զայն զալու մեր տանը մէջ ընակելու , իմ ընտանեկան յարկիս մէջ մը տնելու . . . մար բարեկամուհին ըլլալու . . . » ու խորունկ հառաջանք մը արձակելէ ետք , աւելցուց . «ի՞նչպէս համարձակեցաւ իրենց զաւակը պաշտել տալու ինծի : »

Նամակներուն մէջ այս հարցման պատասխան արուած չէր . մանաւանդ որ տիկին Օտրիի իրենց մօտիկը հաստատուած օրէն ի վեր , ա'լ անոնց թղթակցութիւնը

աննշան տոմսերէ միայն կը բաղկանար , որոնք խնամով պահուած էին սակայն թանկագին իրի մը պէս : Նմխորդ ամառը Նորմանտիոյ ծովեզերքը տիկին Օտրիի գիւղագնացութեան միջոցին պահ մը վերսկսերէին թղթակցիլ . բայց այդ վերջին նամակներուն մէջ հոս հոն նետուած փոքրիկ պարբերութիւններէ կը հասկցուէր թէ՝ այդ միջոցին երիտասարդ կնոջ և Պ. Ռոժէի միջեւ բարեկամական յարաբերութիւններ միայն կային : Ինչո՞ւ համար արդեօք . տիկին Ռոժէ ենթադրեց թէ ասիկայ երկուստեք հաւանութեան արժանացած զոհողութիւն մըն էր որ կ'ընէին , իրենց անպարկեցտութենէն ինքզինքնին չքմեղելու , և կամ հայրը իր զաւկէն բաժնելու բնութիւնը ունեցող ո և է անակնկալ արդելքէ մը խուսափելու համար : Իր անունը ամէն վայրկեան աչքի կը զարնէր այս վերջին նամակներուն մէջ :

«Ո՞չ , ձեր կինը չգիտնայ , երբէք թողչգիտնայ . . . այնպէս կը կարծեմ որ եթէ բանէ մը տեղեակ ըլլայ , պիտի մեռնիմ . . . որովհետեւ գիտեմ որ ազնիւ և զթասիրտէ , բարեկամուհոյ մը պէս ընդունեցաւ զիս առանց կասկած մը , անվստահութեան նշոյլ մը ցուցնելու : Աստուած իմ , անիկայ որքան բարձր է մեզմէ : Զինքը ճանչնալէ առաջ ինքզինքիս ուղղած յանդիմանութիւններս հիմայ ալ կը պաշարեն ու տանջեն միտքս : Ինքզինքս արդարացնելու համար չքմեղանքներ կը փնտուեմ , ու կը գտնեմ ,

բայց անոնց մէկն ալ չի գոհացներ զիս.  
մտքիս մէջ միշտ կը միայ սա գաղափարը  
թէ խարած կնոջս բարեկամուհին ևմ հի-  
մայ, թէ իր բարիքները կ'ընդունիմ, և թէ  
անոր բարութիւնն ու ազնուութիւնը իմ  
դատապարտութիւնս կը կազմեն:»

Այս տեսակ խօսքեր յաճախ կը կրկնու-  
էին այդ նամակներուն մէջ, ու հազար ու  
մէկ նախազգուշական միջոցներ կը նշմար-  
ուէին այս թղթակցութիւնը գաղտնի պա-  
հելու համար. յաճախ հասցէի փոփոխու-  
թիւններ ընելու, և այս նամակներն այժե-  
լու՝ ոչչացնելու համար անդադար պատ-  
ռէրներ կը արուէին, որպէս զի մի գուցէ  
իրենց համաձայնութիւնը մատնող բառ մը  
աչքի զարնէ... .

...Այս կորսուած կինը, որ ամուսնացած  
մարդու մը սիրուհին և անանուն զաւկի մը  
մայրն էր. բոլորովին անպիտան մէկը չէր  
ուրեմն: Հակառակ իր անկումին, տակաւին  
կը կրէր ազնիւ զգացումներ: Ըրած չարիքը  
անշուշտ կը տառապեցնէր զինքը. քանի որ  
հնար եղածին չափ այդ մասին քիչ խօսք  
բանալ կը ջանար, ու խնամու զգուշաւո-  
րութեամբ մը, անձնուէր պաշտպանի մը  
նման, կ'աշխատէր պահել խաղաղութիւնը  
այն ընտանեկան յարկին, որուն հանգստու-  
թիւնը վրդովելու հանգամանքը ունէր իր  
իսկ վարմունքը: Խնչ զոհողութիւններ ըրած  
էր թերեւս ամբողջ կեանքին ընթացքին  
մէջ: Յօժարակամընդուներ էր իր խարած

կնոջ հովանիին տակ անծանօթ և խոնարհ  
կեանք մը վարել, բոլորովին զուրկ կեան-  
քի ամէն տեսակ վայելքներէն: Այս զգու-  
շաւոր կեանքը կը վարէր, ոչ այնքան իր  
արժանապատութիւնը պահելու, որքան  
չզրկուելու համար անշուշտ այն կեղծ  
երջանկութենէն, որուն ցնորքը պահել է՛ռւ-  
զէր իր մէջը: Եւ ասիկայ սէր կը կոչեն.  
աւազ, տառապանքի աղբիւրն է այն, երբ  
անոր ննթակայ եղողը՝ ուղիղ ճամբէն չշե-  
զելու համար պէտք եղած ազնիւ զգացումը  
կը կրէ տակաւին իր ններիդին...

Տիկին Ոօժէ այսպիսի ամոքիչ խորհր-  
դածութիւններ կ'ընէր, բայց յետոյ յան-  
կարծ զարոյթի վայրկեան մը ունեցաւ:  
ինչու համար այդ կինը կրցեր էր սէր ներ-  
շնչել, մինչ ինքը միշտ անգիտակ մնացեր էր  
սիրոյ անոյշ բերկութիւններուն. այդ նա  
մակներէն միայն կրցեր էր հասկնալ թէ  
քսան տարիէ ի վեր հետը կենակցող ամուս-  
նին հոգին անծանօթ մնացեր էր իրեն: Այս-  
պէս, իրարու բոլորովին հակընդդէմ երկու  
տարրեր զգացումներու մէջ կը ասրուեր-  
էր, Մերթ կը զգածուէր անոնց սիրոյն  
վրայ և ոիւրապատրաստ կը թուէր ներե-  
լու, և մերթ կը դառնանար, մը զայրանար,  
սիրար կը լեցուէր տաելութեամբ:

Սակայն ժամանակը կ'անցնէր. նամակ-  
ներու ծրաբը նորէն կապեց խնամով, տեղը  
դրաւ, արկղիկը գոցեց, և բանալին ալ  
տարաւ զետեղեց այն գրգանը ուրկէ տ-  
ռեր էր: Ալ հիմայ տեղեակ էր ամէն բանի:

Ստոյգ է որ դարձեալ կը տառապէր . բայց  
ձեռք բերած ստուգութիւնը , առջի իրիկ-  
ուան տարակոյններէն հազար անգամ նա-  
խամեծար կը համարէր : Կարծես թէ իր  
վշտին հանգամանքը որոշակի դիտնալուն  
համար , նուազ դաւագին կը գտնէր այդ  
վիշտը : Եւ իր թափիծին խառնուած գը-  
թութեան զգացումը հետզհետէ աւելի պի-  
տի ամոքէր իր ցաւը :

Ե.

Երբ ամուսինը գերեզմանատունէն վե-  
րադարձաւ , տիկին Ռոժէի բարկութիւնը  
բոլորովին իջեր էր արդէն : Մանաւանդ որ  
եթէ քիչ մը ոխ ալ մնացած ըլլար սրտին  
մէջ , ի՞նչպէս պիտի կրնար այդ ոխը տե-  
ւական ըլլալ ամուսնոյն խղճալի երեւոյթին  
առջև . խեղճ մարդր՝ կրած յոգնութիւննե-  
րէն և յուսահատութենէն պարտասած և  
կքած բոլորովին , սարսափահար փոքրիկին  
ձեռքէն բռնած տուն էր վերադարձեր , ու  
կնոջը երեսն անգամ չէր նայեր , բառ մը  
անգամ չէր ելեր բերնէն : Ճամբան անձրեւի  
բռնուած ըլլալով , բոլորովին թրջեր լխպիկ  
եղեր էին , և իրենց արցունքէն ուռած և  
կարմրած աչքերով և ցաւազնեալ դէմքով  
երկուքը մէկէն նկարչային տիրատեսի զոյգ  
մը կը կազմէին : Դիէռ տունը մտնելուն  
պէս լալ սկսաւ , ամէն օր աչքին տակ գըտ-  
նուող բնտանի իրերուն տրտմեցուցիչ ազ-  
գեցութեամբ համակուած , իր ամբողջ սաստ-  
կութեամբ կը զգար մանութեան և առանձ-

նութեան բոլոր տիրութիւնը զոր պահ մը  
մոռցեր էր բոլորովին , ճամբան աչքին հան-  
դիպած բաներով զբաղելով և միւս կող-  
մանէ առջեւէն գացող մեռելական կառքին  
հանած միօրինակ ազմուկը զինքն օրօրելով :

Տղեկին լալ աեսնելով , հայրն ալ լալ  
սկսաւ . Պ. Ռոժէ թիկնաթոռի մը վրայ  
ինկեր մնացեր էր , և սաստիկ տառապող-  
ներու սովորական եղանակով մը անթարթ  
աչքերը պարապին մէջ կը յառէր : Բայց  
վայրկեան մը վերջ նշմարելով որ կինը  
դլէոփ երեաները կը սրբէր , և անոր գգեստ-  
ները փոխելու կը պատրաստուէր , ջանաց  
քիչ մը խօսակցիլ հետք :

—Աղէկ՝ հանգիստ ես դուն , հարցուց  
անոր :

—Այո՛ , ազնիւ բարեկամս , պատասխա-  
նեց քաղցրութեամբ տիկին Ռոժէ :

Երկու օրէ ի վեր առաջին անգամն էր  
որ տիկին Ռոժէ այսպէս կը կոչէր ամու-  
սինը . ու կը մտածէր թէ հիմայ ինքն ալ  
իր կարգին կը խարէր ամուսինը , թէ եր-  
բէք ինքը տառապած չէր տիկին Օտրիի  
մահուան պատճառաւ , և թէ խեղճ մարդն  
իր յուսահատ տիրութեան մէջ ամենամեծ  
վստահութիւն մը ունէր վրան , և բնաւ չէր  
կասկածիր թէ գաղտնիքը յայտնուած էր :

—Դուն ինչպէս ես , շատ յոգնած ես ,  
հարցուց ինքն ալ իր կարգին :

—Ո՛հ այո՛ , շատ յոգնած , պատասխա-  
նեց Պ. Ռոժէ հառաչելով :

— Ու շատ ալ տիսուր, այնպէս չէ:

Պ. Ռօժէ մտահոգ ակնարկ մը ձգեց  
կնոջը վրայ, կը վախնար որ մի գուցէ այս  
հարցումին տակ կասկած մը ծածկուած ըլ-  
լայ, բայց անոր դէմքին հանդարտութիւնը  
տեսնելով ապահովուեցաւ:

— Այս՝ մրմնջեց:

Տիկին Ռօժէ գուշակեց ամուսնոյն եր-  
կիւղը, ուստի սա փափուկ խօսքերով զայն  
բոլորովին ապահովցուց:

— Շատ բնական է այդ տիսրութիւնդ,  
ըստ այնչափ սերտ կապերով միացած  
էինք տիկին Օտրիի հետ. ես ալ շատ կը  
սիրէի զինքը, ես ալ կ'ողբամ իր մահր:

Այս խօսքերն ըստած ատեն տիկին Ռօժէ  
գերմարդկային ճիգեր կ'ընէր ինքն իր վը-  
րայ, ներսիդին պոռթկալ սպառնացող փո-  
թորիկը զսպելու համար. բայց այդ մասին  
այնքան լաւ կերպով յաջողեր էր, և այն  
առահճան բնական ու սովորական շեշտով  
մը ըսեր էր այս խօսքերը, որ Պ. Ռօժէի  
միտքին կասկած մը անգամ չանցաւ: Այն  
պահուն ակնարկ մը ձգեց Գլէոփ վրայ, որ  
շրջաղգեսար փոխեր էր, և սա կերպով շա-  
րունակեց.

— Ի՞նչպէս կարելի է չտիսրիլ այսպիսի  
դժբաղութեան մը հանդէպ. քարէ սիրտ  
մը ունենալու է մարդ...

Տղեկը ուշադրութեամբ մտիկ ընել կը  
թուէր անոր խօսքերը:

— Սըսթ... ըստ Պ. Ռօժէ մատը բերնին  
դնելով:

Վայրկեան մը լուռ կեցան.

— Ո՞հ, Գլէ՛ս, յարեց տիկին Ռօժէ, այն  
ի՞նչ աղուոր հագուեցար մինակդ... կար-  
ծես թէ մենծ աղջիկ մը եղած ըլլայիր:  
Հաէ նայիմ հիմայ, սիրունիկս, անօթի՞ ես,  
թէ ծարաւ:

— Ո՞հ, ծարաւ եմ:

— Ես՛ զն պղտիկ:

Տիկին Ռօժէ գաւաթ մը օշարակ պատ-  
րաստեց, զոր տղեկը ախորժակով խմեց:  
Յետոյ ամուսնոյն դառնալով, ըստւ.

— Դո՞ւն:

— Ե՞ս... չնորհակալ եմ... բանի մը...  
պէտք... չունիմ:

— Բայց պէտք է որ քիչ մը բան ուտես.  
Ճաշը շատոնց պատրաստեր եմ. կ'ուզե՞ս  
ինձի հետ սեղան նստիլ:

— Շատ աղէկ...

Պ. Ռօժէ տեղէն ելաւ յամրաբար, եւ  
երկուքը դիմացէ դիմաց սեղան նստելով  
ճաշերնին ըրին անխօսուկ, այնպիսի մար-  
դոց նման, որոնք ո և է աշխատութիւն մը  
կը կատարեն մեքենաբար, առանց անոր  
կարեւորութիւն տալու: Տիկին Ռօժէ միշտ  
Գլէոփ կերակուրը կը լեցընէր, իսկ Պ. Ռօ-  
ժէ պնակին մէջ միսը շերտ շերտ կը ման-  
րէր, կամ հացին փշուրներովը գնտակներ  
կը չինէր:

Օրուան մնացած մասը գրեթէ բոլորովին  
լուռթեամբ անցուցին, որովհետեւ տէր և  
տիկին Ռօժէ իւրաքանչիւրն ալ առանձինն  
առանձինն համակուած էին տիսուր մտա-

ծումներով զոր չէին կրնար իրարու հաղորդել : Այն օրուան ուրիշ օրնը յաջորդեցին, միօրինակ կերպով տխուր : Երկուքն ալ լոին համաձայնութեամբ մը կը զգուշանալին խօսք բանալ իրենց մտածութեանց միակ նիւթը կազմող խնդրոյն վրայ :

Տիկին Ռոմէ միշտ իր տանտիրունոյ գործերով զբաղիլ կը ջանար, և նորէն ստացեր էր այն բարեացակամ և հանգարատիկ դէմքը, որ իրեն այնքան յանկուցիչ հանգամանք մը կուտար, և զինքը մին կ'ընէր այն կրաւորական և հիանալի արարածներէն, որոնք կեանքի բազմաթիւ տառապանքներուն մէջէն կ'անցնին առանց ատոնց հետքերը կրելու իրենց վրայ, նման այն բարի կենդանիներուն, որոնց ձիւնասպիտակ մուշտակը ցուրտին սաստկութենէն կը պաշտպանէ դիրենք :

Պ. Ռոմէ կը ջանար զբաղում մը ստեղծել իրեն . վարձու տուած տուները կ'այցելէր, ճարտարապետներուն հետ կը վիճաբանէր, պէտք եղած նորոգութիւններն ընել կը հրամայէր : Բայց իրեն համար անտվոր եղող այսպիսի գործունէութիւն մը ցուցնելէ ետքը, խոնջած և վհատած տուն կը դառնար : Իր ախուր դէմքին վրայ սա տեսակ խօսքեր կը կարդացուէին կարծես . «Ինձի ի՞նչ փոյթ ըրած թողած», ի՞նչ փոյթ ծախսած ստակներս, ճարտարապետին առարկութիւնները, կամ վարձակալներուս շնորհակալութիւնը : Իմ օրտիս վիշտը բաւէ ինձի, դուք ուզածնուդ չափ կրնաք եր-

ՀԱՅՐ ՀԱՅՐ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ  
ՀՐԱՄԱՆ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ ՀՅԱՅ ՀՅԱՅ  
ՀՅԱՅ ՀՅԱՅ ՀՅԱՅ ՀՅԱՅ ՀՅԱՅ ՀՅԱՅ



թալ, գալ, կառիլ, ևս չեմ տեսներ դձեզ,  
չեմ լսեր ձեր ձայնը:»

Գալով Գլէոփ՝ մանկական հասակին յա-  
տուկ յեղյեղուկ բնաւորութեամբ, և մա-  
նաւանդ երջանիկ և զուարթ կեանք մը  
վարելու մասին տղայոց ունեցած բնական  
հակամիտումով, շատ անդամ կը մոռնար  
ինքդինքն և իր վիշտը. և այնպիսի զու-  
արթութիւն մը կը սփոէր չսրս դին, որ  
տարօրինակ հակապատկեր մը կը կազմէր  
տանը մէջ տիրող տխուր լսութեան. եր-  
բեմն ալ փոքրիկ ձեռքերովը, իր բարեկամ-  
ներուն երեսը շոյելով զանոնք միմիթարել  
կը ջանար:

Բայց ասով հանդերձ այն ալ փոխուած  
էր. իր ծիծաղը առաջուան չափ հնչուն  
չէր. իր խոշոր աչքերուն խորը կը նշմար-  
էր մտահոգութեան ստուեր մը, կարծես  
նշոյլ մը կանխահաս թախծութեան. շատ  
անդամներ լալ կ'ուզէր առանց դիմանալու  
թէ ինչո՞ւ, կամ երկար միջոցներ լոին մը-  
տածմանց մէջ կ'ընկզմէր, և աթոռակին  
վրայ նստած, իր փոքրիկ ուղեղը կը պա-  
շարէին զարմանալի խորհուրդներ, որոնց  
մութ ստուերը կ'երեւնար ճակաին վրայ.  
և այն ատեն ճակատը կը կնճռոտէր, գլու-  
խը կ'օրօրէր այնպիսի ձեւով մը, և դէմքը  
այնպիսի լուրջ արտայատութիւն մը կ'առ-  
նէր, որ կարծես թէ փոքրիկ սիրուն պա-  
ռաւ մը եղած ըլլ ար : Վայրկեան մը ետքը,  
տխուր զգացում մը մտքէն հեռացնել ու-

զողի մը կամ հաստատ որոշում առողջապահ մը բնական շարժումով, աթոռակին վրայէն կ'ելլէր, և սիրուն հաճոյակատարութեամբ մը իր բարեկամներուն քով կը փութար: Օրինակի համար, տիկին Ռօմէի գետինը ձգած թելին կծիկը իրեն կը վերադարձէր.

—Ո՞հ, մօրաքոյր... մօրաքոյր... այս ո՞չչափ կը ձգես կոր կծիկդ:

Եւ կամ Պ. Ռօմէ տուն վերադարձած ատեն հողաթափներն և գիշերուան գտակն անոր ներկայացնել կը փութար. և կերակուրէն ետք ալ, անոր ծխպամորճն և լուցկին կը բերէր իրեն:

Պ. Ռօմէ, իր սովորական ցուրտ և ինքնամիսին նկարագրին հակառակ, խանդաղատական համակրանքով մը չնորհակալ կ'ըլլար անոր, որպէս թէ ամենամեծ ծառայութիւն մը մատուցած ըլլար իրեն: Շատ անգամ զայն ծունկերուն վրայ կ'առնէր ու գուրգուրանօք կը չոյէր արցունքոտ աչքերով, և երբ երկուք մինակմնային, հանգուցեալին վրայ կը խօսէին փսփսալով:

—Կը յուսամ որ շատ անգամ մայրիկիդ վրայ կը խօրհիս, Գլէ՛ո:

—Ո՞հ, այո...

—Ո՞րչափ ազնիւ էր, և ո՞րքան կը սիրէր քեզ:

Տղեկը Պ. Ռօմէի կը փարէր:

—Ամէն իրիկուն և ամէն առտու կ'աղօթեմ անոր համար...

—Պէտք չէ որ զինքը մոռնաս, հա՞սի բունիկս:

Գլէռ ճակատը կը խօսաբնեցնէր, ու խոշոր աչքերը բանալով կ'ըսէր:

—Ո՞հ, միշտ կը խորհիմ անոր վրայ, միշտ...

Պղափիկը այս խօսքն ըսած ատեն անշուշտ կը չափաղանցէր, որովհետեւ օրուան ընթացքին մէջ հաղարումէկ բաներ կ'ըղբաղեցնէին և կը զբուցնէին զինքը, բայց այդ վայրկեանին ճիշդ մաքէն անցածն էր որ կ'ըսէր:

Օր մը՝ այսպիսի կարճ խօսակցութենէ մը ետք Պ. Ռօմէ ըսաւ անոր:

—Այսօր գերեզմանատուն երթա՞նք, կ'ուշ զի՞ս:

Տղան ինչ ըսել ուզելը չհասկնալով, Պ. Ռօմէ բացատրեց միտքը:

—Այո՛, գերեզմանատուն երթանք... ու ծաղիկներ սփռենք մօրդ գերեզմանին վրայ... անցեալ օր տեսար որ ուրիշ գերեզմաններու վրայ թարմ ծաղիկներկային, այնակէս չէ՞:

—Ո՞հ, երթա՞նք, երթա՞նք, ըսաւ Գլէռ գրեթէ զուարթօրէն:

Յանկարծ լուրջ դէմքով մը հարցուց.

—Արդեօք մալրիկը կը տեսնէ այդ ծաղիկները:

— Հարկաւ... և պիտի հասկնայ որ իր  
փոքրիկ աղջիկը զինքը չէ մոռցեր...

— Ենք մայրիկ :

Այս միջոցին Տիկին Ռօժէ սենեակ կը  
մտնէր : Երբ ամուսնոյն սրտազեղումին ա-  
կամայ հանդիսատես կ'ըլլար, ներքին ան-  
հանգստառթիւն մը կը զգար, որպէս թէ  
խանդարած ըլլար գուրգուրանքը երկու  
սիրակցորդ էակներու, որոնց համար ինքը  
օտարականունի մըն էր միայն :

— Ի՞նչ կ'ըսես պղտիկին, ըստւ՝ ժպաիլ  
ջանալով :

— Ինձի հետ գերեզմանատուն եր-  
թալ կ'առաջարկեմ, հագուեցուր զինքը,  
կ'ուզես :

— Յօժարակամ... իրաւոնք ունիս.  
պէտք է որ միշտ լիշէ մայրը :

Պահ մը ետք, անոնց մեկնիւը դիտելու  
համար, պատուհանին վարագոյրը մէկդի ը-  
րաւ : Երկուքն ալ սուզի զգեստներ հա-  
գած էին... ստուգիւ իրարու կը նմանէին.  
փոքրիկին շարժումները հօրը քալուածքին  
յար և նմանն էին : Եւ երկուքն այսպէս ի-  
րարու հետ գացած ատեն, Ռօժէի՝ փոքրի-  
կին չհեռանալու համար քայլերը պղտիկ-  
ցնելը, և պղտիկին՝ անոր ետեւէն հասնելու  
համար վաղելը տեսնելով, մարդ դիւրաւ  
կը գուշակէր այն ամուր կապը որ զանոնք  
իրարու հետ կը միացնէր :

« . . . Ամէն մարդ անշուշտ պիտի նշմարէ  
այս բանը, ըստւ ինքնիրեն տիկին Ռօժէ :

Այս գաղափարը վայրկենի մը համար  
նորէն բացաւ իր վիրաւորեալ անձնամիրու-  
թեան գոցուած վէրքին բերանը . բայց վեր-  
ջին անգամը եղաւ այս . ա'լ իր վերջին  
քէնն ու ոխը իջեր էին բոլորովին . Կա-  
տարեալ ներողամտութեան անդիմադրելի  
պէտք մը կը զգար իր մէջը . զթութեան  
անբացատրելի զգացում մը կը խանդադա-  
տեցնէր զինքը, մեռեալին և ողջ մնացող-  
ներուն վրայ միանգամայն :

Անոնց վերադարձին սպասելու ատեն,  
մինչ անոյշ երազանքի մը մէջ ընկղմած էր,  
մինչև այն օրը միտքը չեկած մտածում մը  
ունեցաւ : Իրենց յառաջիկայ կեանքի ըն-  
թացքին մասին ամուսնոյն հետ ո և է հա-  
մաձայնութիւն մը գոյացուցած չըլլալով,  
անշուշտ խեղճ Պ. Ռօժէ մշտակե հոգ մը  
ունէր սրտին մէջը զաւկին ապագային հա-  
մար : Պէտք էր երկուտեսեք բացատրութիւն  
մը տրուէր անշուշտ, ոչ թէ անցեալին այլ  
ապագային համար : Ինչո՞ւ ուշացնէր այս  
բացատրութիւնը : Բնաւ չենք գիտեր թէ  
վաղը ի՞նչ վերապահուած է մեզի : Դլէո  
միայն երկար տարիներ ունէր ապրելու, և  
իր պարտականութիւնն էր անոր կեանքը  
կարելի եղածին չափ երջանիկ ընել : Ուստի

նոյն լրիկունն իսկ՝ տղեկը անկողնոյն մէջ քնացնելէն ետք, —բան մը որ քանի ժամանակէ ի վեր սովորութիւն ըրեր էր, —, հանդարտիկ անկեղծութեամբ մը խօսք բացաւ:

— Ըսէ՛, տեսնենք, աղնիւ բարեկամս, ըսաւ Պ. Ռօժէի՝ մինչ սա իր իշատակներուն մէջ ամիգոփուած՝ ծխպամորճը կը քաշէր. ըսէ՛ տեսնենք, մտածեցի՞ր ընելիքնուս վրայ: Դլէոը պիտի պահենք քովերնիս:

Պ. Ռօժէ սարսուաց. երբէք ապահով չէր թէ ինքզինքը մատնած չըլլար: Կը դողար մտածելով որ կինը կրնար թշնամիի մը նըման իր դէմը ելլել օր մը: Յանկարծ իր մտածումներէն սթափելով, ինքնիրեն հարցուց թէ վախցած վարկեանը հասած էր արդեօք. ուստի բնազդաբար պաշտպանողականի վրայ կենալով.

— Ինչպէ՞ս, գոչեց. խեղճ փոքրիկը վըռնտելու քաջութիւնը պիտի ունենա՞ս:

Տիկին Ռօժէ արգահատանքի անուշ նայուածքով մը անոր նայեցաւ. և սակայն սրտին խորէն չափաղանդ տիրեցաւ իր միտքը լաւ չհասկցուելուն համար:

— Ո՞հ, ո՞չ, պատասխանեց, բնականաբար ո՞չ:

Պ. Ռօժէ կէս մը ապահովուած, աւելի մեղմօրէն յարեց.

— Ուրեմն ինչ կ'ուզես որ ընենք. աշխարհի մէջ մէկը չունի. այնպէս չէ՞ քո՞վերնիս կը պահենք, ու կը մեծցնենք...

— Ես ալ ճիշդ այդ կը մտածէի, ըսաւ տիկին Ռօժէ ժապելով. միայն թէ, կը հասկնա՞ս, անոր հետ աւելի սերտ սիրով մը կապուելու համար, այս մտահին ապահով ըլլալ կ'ուզէի... Ասկէ զատ բան մըն ալ կուգայ միտքս... արդեօք որդեգրենք զինքը... ի՞նչ կ'ըսես, ասոր վրայ մտածա՞ծ ես երբէք...

Պ. Ռօժէի աչքերը արցունքով լեցուեցան:

— Ո՞հ, ո՞րչափ աղնիւ ես, գոչեց, ո՞րչափ աղնիւ...

Ուրիշ խօսք մը չկրցաւ լսել:


«... Կարծածէդ շատ աւելի աղնիւ» կը խորհէր տիկին Ռօժէ:

— Այսպէսով բոլորովին մեր աղջիկը պիտի ըլլայ, շարունակեց բարի կինը:

Պ. Ռօժէ անոր ձեռքը սեղմեց լրին սրտազեզումով մը. աւա՞զ, այնչափ բաներ ունէր անոր ըսելու, և չէր կրնար:

Ու միշտ այս երեքին մէջ պիտի գըտնուէր իրենց խանդաղատ համակրութիւնը խանգարող գաղտնիք մը, զոր ստիպուած էին սակայն պահել միշտ: Անցեալին գաղտնիքն էր այն, որ հակառակ այնքան ճիգերու, հակառակ այնքան բարութեան և աղնուութեան, յաւիտեան պիտի ծանրանար անոնց վրայ....

Վերջ



4365-

24540

24541

24542

24543

24544

ՀՀ Ազգային գրադարան



NL0852624

ՀՀ Ազգային գրադարան



NL0852623

ՀՀ Ազգային գրադարան



NL0852627

ՀՀ Ազգային գրադարան



NL0852621

ՀՀ Ազգային գրադարան



NL0852626

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0852625

ՀՀ Ազգային գրադարան



NL0852619



